

Հ Ա Մ Ա Խ Օ Տ

Մ Ե Կ Ե Ո Ւ Թ Թ Ի Ւ

ՊԱՏԱՔԱԳԱՄԱՏԱՋՈՅՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ  
ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍՈՅԵԱՆ  
(1904 - 1989)



Անգլիերէն բնագրէն թարգմանեց՝  
Հերմինէ Գ. Աճառեան

Մագենաշար՝  
«ՀԱԶԱՐԵԹԸՆՎԱՐԻՒՐԱՄԵԱԿ  
ՀԱՅԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ»  
ՓԱՐԻԶ  
1999



ԱՅՍ ՕՐԻՆԱԿԸ ԶՈՒՌԱԾ Է

Տ. ԶԱԻՔՆ Ս. ԱՐՔԵՊԻՍԿ. ՀԻՆՉԻՆԵԱՆԻՆ

ԳԱՀԻՐԵ

## Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ս Ք

Հայաստանի մէջ Քրիստոնէութեան պէտական կրօնք հոչակման 1700-ամեակի նախօրեակին, առանձին գրքով լոյս կ'ընծայենք Հայ Եկեղեցւոյ յետ-եղեռեան հոգեւորականութեան ուահվիրաներէն եւ բազմարդիւն երախտաւորներէն հոգելոյս Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանի «ՀԱՄԱՌՕԾ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑԻ» աշխատասիրութիւնը, զոր ան առաջին անգամ հրատարակած է իր կոթողական «ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ»ին մէջ՝ 1950 թուականին՝ Հիւսիսային Ամերիկահայ նոր սերունդին համար:

Բնագրին հայերէն թարգմանութիւնը՝ լոյս տեսած էր Պոլսոյ «Շողակաթ» ամսաթերթին մէջ 1952-1958 թուականներուն. ահաւասիկ նոր խմբագրութեամբ կրկին կը հրատարակուի բազում երկիրներու մէջ բնակութիւն հաստատած Հայ Եկեղեցւոյ զաւակներուն հոգեւոր կեանքին՝ եւ նորանկախ Հայրենիքին մէջ կրօնական իր ինքնութիւնը կերտող նոր Հայութեան համար:

Հոգելոյս Տիրան Սրբազն կրթական, հովուական եւ վարչական բեղուն գործունէութեամբ գերահոչակ հոգեւորականը հանդիսացաւ:

Մասնաւոր շնորհակալութիւնս կը յայտնեմ Մեսրոպ Արքեպիսկոպոս Գ. Գրիգորեանին, որ իր գիտական պատրաստութեամբ, նորընծայութեան կանուխ տարիներուն, մեր սերունդին ներշնչեց, իբր քաջ եւ արթուն հոգեւորական, նուիրուիլ օրէնքի եւ աւանդութեանց պաշտպանութեան: Ա. Ա սիրով յանձն առաւ գրի առնել աշխատասիրութեանս Յառաջաբանը, նաև անհրաժեշտ ճշդումներ կատարեց բնագրին մէջ:

Այսօր, երջանկայիշատուկ ընտրեալ-Պատրիարքին մասունքները կը հանգչին իր սիրած հոգեւոր տան՝ երկրաւոր Սիոնի բարձունքին վրայ: Թող երկնային Սիոնի բարձունքներէն իր անմահ հոգին շարունակէ զօրացնել իր սիրած Եկեղեցւոյ «Սիոնի որդիները», Աւետարանին եւ Հայոց Պատմութեան հաւատարմութեան պատգամով:

**Յաւիտենական յիշատակն արդարոց օրինութեամբ եղիցի:**

ԺԻՐԱՅՐ Մ. ՎՐԴ. ԹԱՇԾԵԱՆ  
Միաբան Ուխտին Սրբոց Յակոբեանց

## Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

### Ի Ցիշատակ Տիրան Սրբազնի

Տիրան Սրբազն մէկն է երեք լուսաշող աստղերէն (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Գարեգին կաթողիկոս Յովսէփեանց եւ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեան), որոնք զիս ներշնչած են հոգեւորական ասպարեզիս եւ գիտական գործունեութեան մէջ: Ծուրջ Յ5 տարուան ծանօթութիւն մը, որ զարգանալով դարձած էր սերտ բարեկամութիւն, — մեզ կը զօդէր եւ կը մտերմացնէր: Առաջին անգամ 1952 թուին էր՝ երբ Խորէն եպս. Քարոյեանի (հետագային՝ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) հետ միասին ինքնաշարժով ճանապարհորդեցինք դէպի Հալէպ: Ամբողջ ճամբու ընթացքին Սրբազնը զիս «ումբակոծեց» իմաստափրական հարցումներով: Երբ Հալէպ հասանք՝ այն տպաւորութիւնը ունեցայ՝ որ «քննութիւնը» յաջողապէս անցուցած էի:

Յաջորդ կարեւոր հանդիպումները պատահեցան 1956 թուի Փետրուարին, երբ երշանկայիշատակ Վազգէն Հայրապէտ Պէյրութ եկած էր՝ Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան առթիւ հաշտութիւն եւ համերաշխութիւն սերմանելու Լիբանանահայութեան միջեւ: Երբ կ'ակնարկէի իր թեկնածութեան մասին, պատասխանը կ'ըլլար խիստ. «Իրենց վզին յետսակողմը կրնան տեսնել, բայց ոչ զիս կաթողիկոս Անթիլիասի»: Մոլեռանդ սադիմական մըն էր. իրեն համար Երուսաղէմի պատրիարքական Աթոռը բազմապատիկ աւելի կարեւորութիւն ունէր, քան Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Խսկապէս նա յաջողեցաւ իր համակիրներուն շնորհիւ Սրբոց Յակոբեանց Աթոռի պատրիարք ընտրուիլ, բայց դժբախտաբար Եղիշէ արքեպս. Տէրտէրեանի սադրանքներուն զոհ գնաց՝ զրպարտուելով իբր «համայնավար» եւ ստիպուեցաւ թողով Սուրբ Քաղաքը եւ Պէյրութի ճանապարհով անցնիլ Անգդիա: Երբ Երուսաղէմ կը գտնուէր՝ իրեն ուղարկեցի իմ պատրաստած «Քրիստոնէական»ի ձեռագիրը, զոր նա կարեւորութեամբ եւ խղ ճնմտութեամբ սրբագրեց:

1959-61 տարիներուն կը գտնուէի հիւսիսային Անգդիա Տարհըմ - Տուրիամ - Համալսարանը, հոգածութեամբ Գալուստ Կիլպէնկեան Հիմնարկութեան, բարձրագոյն պատմագիտական ուսում ստանալու և միաժամանակ հայագիտական աթոռի մը հիմնադրութիւնը նախապատրաստելու առաքելութեամբ: Տօնական եւ ամառնային արձակուրդի օրերուն կը մեկնէի Լոնտոն՝ այնտեղ Հայ Եկեղեցոյ շրջանակին եւ մթնոլորտին մէջ անցնելու ազատ ժամանակս: Յաճախ կ'երթայի Բրիտանական Թանգարան՝ Զեռագրաց Բաժանմունքին մէջ ուսումնասիրելու հայերէն մատեանները: Երբեմն եւս կը հանդիպէի Տիրան Սրբազնին եւ միասին ժամերով կը շրջէինք եւ կը զրուցէինք ուսումնական, իմաստափրական, աստուածաբանական, էքիւմնենիք եւ ազգային-եկեղեցական հարցերու շուրջ: Խսկական վայելքի ժամեր էին, որոնք անզգալաբար եւ արագօրէն կ'անցնէին, բայց որոնք վստահաբար մէծ ազդեցութիւն ունեցան դատումներուս ուղղութեան վրայ: Այդ շրջանին տակաւին ողջ էր եւ Լոնտոն կ'ապրէր Ղետոնդ Դուրեան Սրբազնի ոնրագործներէն մին, որու անունը բարեբախտաբար չեմ յիշեր: Տեղեկանալով որ ես Կիլիկիոյ «Անկախ Միաբանութեան» կը պատկանէի, ամէն առթիւ ժամերգութեանց աւարտին կը շանար ինձ հետ կագ եւ կոի ստեղծել: Լաւ կը յիշեմ՝ անգամ մը Տիրան Սրբազն նկատելով յեղափոխական «ընկեր բանջունի»ին անվայել ընթացքը, խստօրէն յանդիմանած եւ վտարած էր զինք եկեղեցին:

Կարելի է առանց վարանելու յայտարարել՝ որ Սրբազնը մինչեւ իր վախճանը չկարողացաւ «մարսել» կամ ընդունիլ Երուսաղէմի

**Պատրիարքական Աթոռէն հեռացումը:** Մօտաւորապէս 30 տարի, իր հասունութեան լաւագոյն շրջանը անցուց առանց պաշտօնի, ապրելով նիւ Եորքի Ս. Խաչ Եկեղեցոյ Վերնատան մէջ: Հազար ափսոս՝ որ Հայ Եկեղեցոյ ամէնէն զարգացած, խելացի, մտաւորական, բազմատաղանդ եւ տրամաբանական մտածողութեան ախոյեան հոգեւորականը այդպէս առանց յատուկ յանձնառութեան եւ գործունէութեան կորսնցուց ժամանակը: Միակ իրազործումը եղաւ «Ս. Ներսէս Դպրեվանուց» հիմնադրութիւնը, որ բնականօրէն կարեւոր յաջողութիւն մըն էր ընդհանրապէս Հայ Եկեղեցոյ համար:

1971 թուին երբ Վիեննայի մէջ «Փրօ Օրիէնթէ» էքիւմենիք Հաստատութեան հետ ձեռնարկեցինք քրիստոսաբանական երկխոսութեան, առաջին առթիւ մտածեցի Տիրան Սրբազնի մասին եւ զինք մեծ ուրախութեամբ հրաիրեցինք խորհրդակցութեանց: Առաջին հանդիպումը, որու գլխաւոր նիւթն էր քրիստոսաբանական բանաձեւումը, տեղի ունեցաւ 1971 թուի Սեպտեմբերին եւ աւարտեցաւ մեծ յաջողութեամբ: Ժողովին կը մասնակցէին միջազգային համբաւի տէր աստուածաբաններ, ինչպէս Ալոյիս Կրիլլմայըր, Վիլհելմ դը Ֆրիս, Ա. Վան դէր Աալստ, Փիր Սքոնընբերգ, Շենուդա Արքեպիսկոպոս եւն: Տիրան Սրբազն կարդաց անգղիերէն լեզուով հմտալից ուսումնասիրութիւն մը՝ «Քրիստոսաբանութեան մէջ համաձայնութեան հարցեր - Ժողովներու Դերը» - որ մեծ գնահատանքի արժանացաւ: Խորհրդակցութեան արդիւնքը այնքան դրական էր, որ 1973, 1976, 1978 եւ 1988 տարիներուն եւս կազմակերպուեցան նման հանդիպումներ: Բոլոր այս հաւաքոյթներուն, Հոռվմէական Կաթողիկէ Եկեղեցոյ Ներկայացուցիչին հետ հաւասարապէս բաժնեցինք եւ վարեցինք ատենապետութեան պաշտօնը. բնականօրէն ես Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու կողմէ լիազօրուած անձն էի: Երկրորդ անգամ 1978 թուին էր որ Սրբազնը մասնակցեցաւ «Փրօ Օրիէնթէ»ի Խորհրդակցութեան եւ կարդաց կարեւոր սերտողութիւն մը Հայ Եկեղեցոյ Նախապատութեան հարցի մասին. «Problems and Exercises of Primacy in the Armenian Church».

Տիրան Սրբազն իմ միջնորդութեամբ երկիցս մասնակցեցաւ նաև «Արեւելեան Եկեղեցիներու Կանոնագիտական Ընկերութեան» ժողովներուն: 1971 թուի քրիստոսաբանական Խորհրդակցութեանէն անմիջապէս ետք՝ Վիեննայի մէջ տեղի ունեցաւ սոյն միջազգային Ընկերութեան առաջին հանդիպումը, ուր նա ներկայացուց արժեքաւոր ուսումնասիրութիւն մը Հայոց Կանոնագրքի մասին. «A brief Outline of the Armenian Liber Canonum and its Status in modern Times. Այդ ժողովին հանգուցեալ Պրոֆ. Վիլիբալդ Փլէօխլի առաջարկութեամբ ընտրուեցայ Ընկերութեան Կեդրոնական Վարչութեան անդամ եւ կարճ ընդմիջումով ցայսօր կը մնամ խորհրդական (շ. 25 տարի): Կանոնագիտական երրորդ Համագումարին, Սեպտ. 1975 ի Ռավեննա, Սրբազնին հետ միասին ներկայացուցինք երկու ուսումնասիրութիւններ Հայ Եկեղեցոյ վերաբերեալ. 1. «Աշխարհականներ Հայ Եկեղեցոյ Կառավարման մէջ» (Տիրան Սրբազն). 2. «Հայ Եկեղեցոյ Իրաւական Վիճակը ներկայիս» (Մեսրոպ Մ. Վրդ.): Դէպի Վիեննա վերադարձի ճանապարհին՝ գիշերեցինք Վենետիկ եւ յաջորդ կէսօրին այցելեցինք Ս. Ղազարու Վանքը Մխիթարեան Հայրեր գլխաւորութեամբ Հ. Պողոս Վրդ. Անանեանի: մեծ յարգանքով եւ պատուվ ընդունեցան մէզ:

Տիրան Սրբազնի հետ իմ հանդիպումները, խորհրդակցութիւնները եւ թղթակցութիւնը յանախակի դարձան 1981-1987 տարիներուն, երբ միասնաբար աշխատեցանք Հայ Եկեղեցոյ Կանոնադրութեան Յանձնաժողովին մէջ: 1962 թուին արդէն հաստատուած էի Վիեննա: Հոկտեմբեր ամսուն գումարուեցաւ Ազգային-Եկեղեցական Ժողովը, ուր Թորգոն Վրդ. Մանուկեան (այժմ Պատրիարք Հայոց Երուսաղէմի) եւ ես նշանակուեցանք որպէս հոգեւորական-ատենադպիրներ: Տիրան Սրբազնն ալ ատենապետներէն մին էր: Հայ կը յիշեմ իր նշանաւոր ելոյթները. հոգելոյսը յատկապէս խստօրէն քննադատեց Հայ Եկեղեցոյ

Կանոնադրութեան առաջարկուած նախագիծը: Գերագոյն Հոգենոր Խորհուրդը շկրցաւ կամ չհամարձակեցաւ անտեսել Սրբազնին կարծիքը եւ պարտաւորուեցաւ յետաձգել նախագծին վաւերացումը: Ծուրջ 20 տարիներ անցան՝ մինչեւ որ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա. Կաթողիկոս 1981 թ. կեանքի կոչեց յանձնաժողով մը՝ պատրաստելու համար Կանոնադրութեան նոր նախագիծը: Առաջին Յանձնաժողովի անդամներն էին՝ Վեհափառի նախագահութեան ներքոյ. Տիրան արքեպս. Ներսոյեան՝ Ատենապետ, Սերովի արքեպս. Մանուկեան, Շահէ արքեպս. Աճեմեան, Արսէն եպս. Պէրպէրեան եւ Մեսրոպ Ծ. Վրդ. Գ. Գրիգորեան՝ Ատենադպիր:

Տարուան մը աշխատանքէ ետք, պայմաններու եւ տագնապներու բերումով, կազմալուծուեցաւ Կանոնադրութեան Յանձնաժողովը: Բարեւախտաբար կարճ ժամանակի մէջ Վեհափառ Հայրապետը նշանակեց նոր խումբ մը, որ լծուեցաւ լուրջ եւ արդինաբեր աշխատանքի. Ծնորիք արքեպս. Գալուստեան-Պատրիարք Հայոց Թիւրքիոյ-, Պատուոյ Ատենապետ, Տիրան արքեպս. Ներսոյեան՝ Ատենապետ, Սիոն արքեպս. Մանուկեան, Ներսէս եպս. Պողապալեան եւ Մեսրոպ Ծ. Վրդ. Գ. Գրիգորեան՝ Ատենադպիր: Սոյն Յանձնաժողովը շուրջ չորս տարի կանոնաւոր եւ եռանդուն կերպով աշխատեցաւ եւ ի վերջոյ 1987 թուի աշնան աւարտեց Կանոնադրութեան նախագիծը: Պաշտօնական նիստերը գումառուեցան Մայր Աթոռոյ Վեհարանի փոքր դահլիճին մէջ, Ամենայն Հայոց Հայրապետի հովանաւորութեան ներքոյ: Վեհափառ Հայրապետը ներկայ կը գտնուէր միայն բացման նիստերուն: Ծնորիք եւ Տիրան Սրբազններուն հետ ունեցանք յաւելեալ երկու նիստեր ի վիեննա. Երկրորդը՝ Սեպտեմբեր 1987 թուի վերջին պաշտօնական ժողովէն անմիջապէս առաջ: Շատ ուրախ եմ, որ յաջողեցանք ամբողջացնել Կանոնադրութեան նախագիծը, որովհետեւ Տիրան արքեպս.ի նման մասնագէտի մը կորուստը երկար ատեն զգալի պիտի մնայ Հայ Եկեղեցւոյ մէջ:

Ուրախալի է, որ Յանձնաժողովիս պատրաստած նախագիծը, որոշ փոփխութիւններով եւ յաւելումներով, հրատարակուեցաւ Մայր Աթոռ Ա. Էջմիածնի կողմանէ՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան եւ ներքին Սփիտքի Հայ Առաքելական Եկեղեցւոյ Կանոնադրութիւն, երեք տարուան փորձաշրջանի համար («Էջմիածն» ամսագիր, 1991, ԺԱ.-ԺԲ, էջ 8-25): Առ այս Կանոնադրութեան «Նախաշալիդ»ին մէջ կը կարդանք. «Մօտ ապագային կազմուելու է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Կանոնադրութիւնը (Սահմանադրութիւն), որը հանդիսանալու է հիմնական օրէնքը նրա նուիրապետական ամբողջական կառույցի: Դրանից յետոյ սոյն Կանոնադրութիւնը ընդգրկուելու է հիմնական օրէնքի մէջ՝ որպէս նրա բաղկացուցիչ մասը» (Սոյն անդ, էջ 9):

Վազգէն Կաթողիկոս իր 22 Ապրիլ 1994 թուակիր եւ հմբ. 2037 կոնդակին մէջ հետեւեալ կերպով կը գնահատէր Յանձնաժողովիս կատարած աշխատանքը. «Մենք առաջին օրուանից մեծ կարեւորութիւն տուեցինք այս հարցին եւ շուրջ 20 տարիների ընթացքում յանձնաժողովներ կազմեցինք ծանօթ եւ ձեռնիսա բարձրաստիճան հոգեւորականներից, որոնք կազմեցին Եկեղեցական սահմանադրութեան նախագծեր՝ իրարից ոչ շատ տարբերուող, խարսխուած մեր Եկեղեցւոյ կանոնաց եւ աւանդութեանց հիմքերի վրայ, ժողովական եւ ժողովրդական սկզբունքների հոգով, որոնք բնորոշ են Հայ Առաքելական Եկեղեցւոյ պատմականօրէն նուիրագործուած կարգ ու կանոնին եւ Հայ հաւատացեալ ժողովրդի հոգեբանութեանը:»

1981-87 տարիներուն, երբ Տիրան Սրբազնի հետ կ'աշխատէինք Հայ Եկեղեցւոյ Սահմանադրութեան նախագծի վրայ, ոչ միայն անձնական առանձին խորհրդակցութիւններ ունեցանք, այլև յաճախ թղթակցութեամբ կը շանայինք լուսաբանել եւ յատակեցնել անորոշ կամ վիճելի հարցեր: Աստ կը փափաքիմ պիտառել կարեւոր հատուածներ իր վերջին երկու նամակներէն:»

**1. «Գիտես որ առաջին օրէն, 1981-էն, մենք այն գծով ճամբայ ելանք՝ որ պէտք է Անթիլիասի հետ գործակցինք, որպէսզի Կանոնադրութեամբ Եկեղեցին միանայ: Այլապէս կացութիւնը կը վատթարանայ աւելի: Երեւակայէ որ Էջմիածնական Եպիսկոպոսական ժողով մը որոշում մը տայ ըսենք կուսակրօնութեան խնդրին մասին Անթիլիաս հակառակ դիրք պիտի բռնէ եւ Եկեղեցիին բաժանումը պիտի փոխադրուի նոր գետնի վրայ:» (Նամակ 14 Յուլիս 1987):**

**2. «Այս բոլորէն անջատ՝ հակառակ որ այդքան ժամանակ տուինք գործին, այնուհանդերձ ուշադրութեամբ սերտուած արդիւնք մը ձեռք բերած չենք: Պէտք է քննուին Արտասահմանի բոլոր թեմերուն կանոնադրութիւնները, տեսնելու թէ նախագիծին գործադրելի ձեւ մը տալու համար ի՞նչ տրամադրութիւններ կարելի, գործադրելի եւ ցանկալի են, եւ ի՞նչ տրամադրութիւններ՝ չեն: Մեր Կանոնագիրքը պէտք է սերտուի, որպէսզի Եկեղեցւոյ աւանդութեան հետ կապը չխզուի: Պէտք է ընդունինք՝ որ նախագիծը հարկ եղածին պէս հիմնարեալ չէ՝ օրէնսգիտական տեսակետէ, գէթ հնարաւոր չափով:» (Նամակ 14 Յուլիս 1987):**

**3. «Կանոնադրութիւնը՝ հրամայական-արգելական գործիք (ինստրիւմենտ) է, պատկանեալ ներուն հաւանութեան թողուած յորդորական գրութիւն չէ, յորդորական գրութեան համար շրջաբերականներ, բարողներ բաւական են: Երեւակայէ որ Աւատրիազի Սահմանադրութիւնը յորդորական միայն լինէր՝ առանց դատարանի, ոստիկանութեան, բանտի, տուգանքի: Ծիշդ է՝ որ Եկեղեցին պետութեան նման բռնական միջոցներ պէտք չէ ունենայ: Բայց Եկեղեցիին կանոններն ալ հատուցում (sanction) ունին (տես Կանոնագիրքը): Բանադրանք, պաշտօնագրկում թէ՝ հոգեւորական եւ թէ աշխարհական ընտրուած կամ նշանակուած պաշտօնեաներու, կախակայում եւ հրապարակային մեղադրանք: Ասոնք՝ թէեւ բարոյական զէնքեր, այսինքն «հատուցումներ» են, այնուհանդերձ զօրաւոր են, եւ Եկեղեցւոյ կառոյցը կանգուն պահելու միջոցները կը կազմեն: Ծիշդ ինչպէս թէս մը իր կանոնադրութեամբ է որ կանգուն կը մնայ: Պարզապէս «ուղեցոյց»ով, որ պարտադրական չի կրնար լինել՝ Եկեղեցին կանգուն չի մնար: Սովորութիւնները կը մաշին եւ շէնքը կը քայլայուի:» (Նամակ 23 Օգոստոս 1987):**

**Սրբազնի դժգոհութիւնը կը վերաբերի Մայր Աթոռոյ մէջ կարգ մը անձերու, յատկապէս Սիոն եւ Ներսէս արքեպիսկոպոսներուն, որոնք իրենց անհասկացողութեամբ գործը կը խանգարէին եւ մենք չէինք կարող նախագիծը խմբագրել ցանկալի պատշաճութեամբ:**

**Տիրան Սրբազնի առաջնորդութիւնը Ամերիկայի մէջ՝ 1944 -1954, եղած է բացառիկ բեղուն շրջան մը Արեւելեան Թէմին համար: Նրա կատարած կազմակերպչական փայլուն աշխատանքը մնայուն արդիւնք եւ ազդեցութիւն գործեց հիւսիսային Ամերիկայի Եկեղեցական կեանքին վրայ: Առաջնորդարանի Կանոնագրութիւնը հիմնական կէտերու մէջ իր մշակած նախագիծն է: Ս. Վարդան մայր տաճարի շինութեան գաղափարը նմանապէս կը պատկանի իրեն: Համաշխարհային Բ. Պատերազմէն ետք, 1946 թուին, նա հիմնեց երկու մեծ կազմակերպութիւններ, որոնք զօրացուցին Արեւելեան Թէմը եւ որոնք մինչեւ այսօր տակաւին յոյժ կարեւոր դեր կը կատարեն ընդհանուր Ամերիկահայոց Եկեղեցական կեանքին մէջ...-**

**1. Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութիւն. Armenian Church Youth Organization of America (ACYOA).**

**2. Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյ Պարաց Դասերու Ընկերակցութիւն. Association of the Armenian Church Choirs of America (AACCA).**

**Այս կազմակերպութիւններէն, մասնաւորաբար Երիտասարդաց խմբակցութիւններէն յառաջ եկած են եւ կու գան բազմաթիւ աշխարհական գործիչներ, որոնք Թեմի տարբեր շրջաններուն մէջ եւ տարբեր պաշտօններով կատարած են եւ կը կատարեն եկեղեցանուէր օգտաշատ աշխատանք:**

1955 թուին Տիրան Սրբազն վերադարձաւ իր հոգեւոր տունը՝ Երուսաղէմ, վերականգնելու Պատրիարքարանը եւ զայն դարձնելու հոգեւոր եւ եկեղեցական կեդրոն մը: 1956 թ. նա օրինաւոր կերպով պատրիարք ընտրուեցաւ եւ անմիջապէս լծուեցաւ վերակազմակերպչական եռանդուն աշխատանքի: Աւաղ, չարամիտ մարդիկ դաւեցին, եւ նա քաղաքական պայմաններու ճնշման ներքոյ՝ 1958 Օգոստոսին պարտաւորուեցաւ թողով իր այնքան սիրած Վանքը եւ հեռանալ Ս. Երկրէն: Ժամանակ մը Պէյրութ, Պոլիս եւ Լոնտոն մնալէ ետք, 1960 թ. նա մեկնեցաւ նիւ Եորք եւ շորջ 30 տարի ապրեցաւ առանց յատուկ պաշտօնի: Միայն թէ այս շրջանին, Սրբազնը իրականացուց Ս. Ներսէսի անուան Դպրեվանուց հիմնադրութիւնը, որու նպատակն է Ամերիկայի մէջ պատրաստել հոգեւոր մշակներ ամերիկահայ եկեղեցիներու համար եւ որ յիրակ կը հանդիսանայ անոր կեանքին եւ գործունէութեան ուկեայ գագաթնակէտը:

**1 Սեպտ. 1989 թ. Տիրան արքեպս. Ներսոյեան վախճանեցաւ ի նիւ Եորք՝ խոր սուգի մատնելով հանուր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:**

Տիրան Սրբազնի գրական վաստակին յաջողագոյն արդիւնքը կարելի է նկատել Հայ Եկեղեցւոյ Պատարազամատոյցի անգիերէն թարգմանութիւնը եւ անոր առընչակից խորահմուտ մեկնաբանութիւնը: (Դժբախտաբար երբեմն անգիերէն թարգմանութիւնը կը վերատպոի՝ առանց հեղինակի անուան նշումին): Անկասկած Սրբազնը յետ պատերազմեան շրջանին՝ Հայ Եկեղեցւոյ Ս. Պատարագի լաւագոյն հասկացողն էր եւ մեկնաբանը: Գովելի է եւ շնորհաւորելի՝ որ իմ ժրաշան աշակերտներէն Հոգ: Տ. Ժիրայր Ռ. Վրդ. Թաշճեան Պատարագամատոյցի Մեկնութիւնը հայերէն լեզուով (թարգմանութիւն Հերմինէ Գ. Աճառեանի) ի լոյս կ'ընծայէ՝ ի լուսաւորութիւն հոգւոց եւ մտաց հաւատացելոց, յատկապէս նորահաս սերունդի: Կը յուսանք սոյն հրատարակութիւնը պիտի արժանանայ ընթերցողաց լայն հասարակութեան գնահատանքին:

**ԴՐ. ՄԵԽՐՈՊ ՎՐԴ. ԱՐՔԵՊՍ. Գ. ԳՐԻԳՈՐԵԱՆ**

**Առաջնորդ Աւատրիոյ**

**Հայրապետական Պատուիրակ  
Կենտրոնական Եւրոպիոյ եւ Շուէդի  
Պատուոյ Պրոֆ. Հայագիտութեան  
Վիեննայի Համալսարանի մէջ**



# ՀԱՄԱՌՈՅԱ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ

## ՊԱՏԱՐԱԳԱՄԱՍՈՅՑԻ

### 1. ՊԱԾԱՄԱՐԻՆՔ ԵՒ ՊԱՏԱՐԱԳ

ԲԱՐԵՐԸ

Պաշտամունք Յունարէնի մէջ «սպասարկութիւն» կը նշանակէ: Ս. Պաշտամունքը՝ Աստուծոյ սպասարկութիւն է: Ամէն քրիստոնեայ, որ կը մասնակցի Ս. Պաշտամունքին, բառին բուն նշանակութեամբ «Աստուծոյ սպասարկութեան մէջ» կը գտնուի:

Ս. Պաշտամունքը յատկանշող հայերէն բացատրութիւնը՝ Ս. Պատարագ է: Ստուգաբանօրէն կը նշանակէ «մատուցում», «զոհաբերում», «նուրբ»: Առնուած է պահլաւերէն բառէ մը՝ որուն ծագումը զենտերէն բայ մըն է —պատիրագայամի—, որու իմաստն է «կը մատուցանեմ», «կ'ընծայեմ», «կու տամ»:

### 2. Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ ԷՌԻԹԻՒՆԸ

Յիսուս Քրիստոս, իր գործը կատարելու համար, երբ աշխարհիս վրայ կը շրջէր, գործեց իր երկրաւոր մարմնին միջոցով, այն մարմնին, որը մեր մարդկային բնութենէն առած էր:

Համբարձումէն և Պեճտեկոստէն ետք, երբ Եկեղեցին Ս. Հոգին ստացաւ Վերնատան մէջ, Քրիստոս իր գործը շարունակեց իր հոգեւոր մարմնով, որ է Եկեղեցին: Ասկէ ետք ալ, նոյն այդ մարմնով պիտի գործէ յախտեան:

Ուստի, այս աշխարհիս մէջ, Եկեղեցին նոյն պաշտօնը կատարելու սահմանուած է, ինչ որ Քրիստոսի մարդկային մարմինը կատարեց, երբ Ս. Ն մեր աշխարհին վրայ կ'ապրէր: Ս. Պատարագի միջոցին, երբ Եկեղեցին քահանային միջնորդութեամբ հացը և գինին կը մատուցանէ, այնտեղ քահանան իբր Եկեղեցւոյ Եերկայացուցիչը կը գործէ, հետեւաբար, իբր նոյնինքն Քրիստոսի պաշտօնակատարը կը հանդիսանայ:

Նուրիները՝ այսինքն հացը և գինին, կը ներկայացնեն և կը դառնան «խորհրդանշանները» թէ՝ այն մարմնին, որով Քրիստոս շրջեցաւ երկրիս վրայ, և թէ՝ Եկեղեցին, իր հոգեւոր մարմնին, որով Քրիստոս տակաւին կը գործէ աշխարհի վոյա:

Այնպէս որ, քահանային մատուցած զոհը, առանց արինահեղութեան զենումի մը հանգամանքը կ'առնէ, և զուգընթացն է Գողգոթայի վերեւ Քրիստոսի զոհաբերութեան: Երբ Հայր Աստուած կ'ընդունի այս ընծայումը իր երկնային խորանին վրայ, այդ զոհին կը պարգետ իր Ս. Հոգին և զայն ապրող մարմնի մը կը փոխակերպէ, ճիշդ ինչպէս Յարութեամբ Քրիստոսի մարմինը կենդանացուց, իսկ Պեճտեկոստէն՝ Եկեղեցին ոգեւորեց:

Քրիստոնեայի մը համար Քրիստոսի այս խորհրդաւոր մարմնին և արինահին հետ հաղորդուիլ կը նշանակէ՝ նոյնանալ Քրիստոսի կենդանի մարմնին հետ, որով ինքն եւս կը դառնայ կենդանի հոգի, և ատակ՝ Քրիստոսի մէջ և Քրիստոսով յարութիւն առնելու:

Հոգիի այսպիսի խորհրդաւոր մատուցում մը՝ առ Քրիստոս, Ս. Պատարագի Խորհրդին Եերգործութեամբ իրագործուած, յախտենական կեանք ապահովելու անհրաժեշտ միջոցն է՝ մարդկային հոգիին համար:

### 3. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑԻ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐԸ

Պատարագամատոյցը չորս մասերէ կը բաղկանալ.—

1. Պատրաստոթիւն, 2. Ծաշու Պաշտամունք, 3. Ս. Պատարագ,

4. Օրհնութիւն և Արձակում: Ասոնք կը տարբերին իրարմէ կարեւորութեամբ և ծագումով:

Երրորդ մասը՝ բուն իսկ Ս. Պատարագը, Պատարագամատոյցի Էական արարողութիւնը կը կազմէ և կը կոչուի նաեւ Ս. Հաղորդութեան Խորհուրդից:

Ա. Պատրաստոթիւնը կը բաղկանայ գանազան արարողութիւններէ և ծիսական յատուկ աղօթքներէ և շարժումներէ, որոնք պատարագի քահանային կողմէ կը մատուցուին թէ՝ իր բարոյական մաքրութեան և թէ մասնակցող հաւատացեալներու քաւութեան համար՝ իբրեւ պատրաստութիւն Ս. Պատարագի Խորհուրդին, որ տեղի պիտի ունենայ:

Պատրաստութեան առաջին Ենթաբաժանումով՝ պատարագիչին իր քահանայական պաշտօնը ստանձնելն է՝ զգեստաւորումով:

Պատրաստութեան երկրորդ և երրորդ Ենթաբաժանումներն են զղումն եւ մեղքերու աստուածային թողութիւնը, որոնք քահանային եւ հաւատացեալին քաշութիւն կը ներշնչեն, որպէսզի անոնք Աստուծոյ ներկայութեան մատչին հոգեւին: Չորրորդ Ենթաբաժանումը Ս. Պատարագի տարբերուն՝ հացին և գինին պատրաստութիւնն է: Այս մասը Քրիստոսի փրկչական գործին նախքան մկրտութիւնը ունեցած պատրաստութիւնը կը խորհրդանշէ:

Բ. Պատարագամատոյցի երկրորդ բաժինը կը կազմէ Ծաշու Ժամու արարողութիւնը, որ կէսօրուան ճաշի պաշտամունքն է:

Ծաշու Պաշտամունքը արտայայտող յունարէն բառն է «սինաքսիս», որ կը նշանակէ հաւաքոյք: Քրիստոնէական շրջանի սկիզբը, այս անունը կը տրուիր ընդհանրական աղօթաժողովին, որ տեղի կ'ունենար Ս. Հաղորդութեան անմիջապէս առաջ: Ծաշու այս արարողութիւնը իրեն նպատակ ուներ Քրիստոնէաներու հոգեկան զարգացումը, և շինիշ դեր մը կը կատարէր: Հայերէն Ծաշու անունը հաւանաբար սկզբնական Եկեղեցին «ակարէ», — սիրոյ խնճոյք — կոչուած հաւաքոյքը կը յիշեցնէ, որ աղերս ուներ Պատարագամատոյցի այս բաժնին հետ:

Հայաստանեայց Ս. Եկեղեցոյ մէջ, Ծաշու արարողութիւնը կրնայ նաեւ իբր առանձին պաշտամունք կատարուիլ: Հայկական Ժամագիրքի Եօթը Ժամերէն, որոնք ցերեկուան համար կարգաւորուած են, չորրորդն է: Այս Եօթը Ժամերը կամ պաշտամունքները հետեւեալներն են.—

1. Գիշերային, 2. Առուօտեան, 3. Արեւագալի, 4. Ծաշու, 5. Երեկոյեան, 6. Խաղաղական եւ 7. Հանգստեան պաշտամունքներ:

Ծաշու արարողութեան առաջին Ենթաբաժանումն է Աստուծոյ թագաւորութեան ծանուցումը Եկեղեցիին մէջ, ինչպէս նաեւ հաւատացեալներուն անոր մէջ ունեցած աշխարհային իրաւունքներուն յայտարարութիւնը, որ կը թելադրէ Աստուծոյ երկրային թագաւորութեան աղերսը՝ իր Երկնային թագաւորութեան հետ:

Ծաշու արարողութեան երկրորդ Ենթաբաժանումն է — Ընթերցուածք, Դաւանանք, Աղօթք — Աստուծոյ թագաւորութեան մէջ ապրելու կոչուած մարդոց մտքի լուսաւորումը եւ աստուածային ճշմարտութիւններուն ու Աստուծոյ կամքին իմացումը: Ասոր կը յաջորդէ լուսաւորեալ հաւատացեալին քրիստոնէական հաւատքի խոստովանութիւնն ու վկայութիւնը: Ծաշու արարողութեան այս բաժինով Եկեղեցիին դաստիարակչական ծառայութիւնը կը խորհրդանշուի և մարդկային ցեղին կողմէ Աւետարանին կամ բարի լուրին ընդունելութիւնը կը նուիրագործուի:

Բարոյական մաքրութեան եւ մտաւոր լուսաւորումն է Ետք, Պատարագամատոյցի երրորդ և գլխաւոր բաժինն է բուն իսկ Ս. Պատարագը, որ Քրիստոնէան իր Տիրոջ և Աստուծոյն՝ Յիսուս Քրիստոսի կը միացնէ հոգեպէս, խորհրդաւոր կերպով:

Հաւատացեալը նախ ինքայինք Աստուծոյ կը մատուցանէ Եկեղեցիին միջոցով որ Քրիստոսի մարմինն է: Յետոյ կ'ընդունուի, կը միանայ և կը փառաւորուի Քրիստոսի հետ: Եւ վերջապէս, այս հոգեւոր զարգացումը

Կ'արտայայտուի Ս. Հաղորդութեան միջոցով, որով Ս. Հաղորդութիւնը կը նորոգէ և կը զարգացնէ հաւատացեալին անդամակցութիւնը Քրիստոսի մարմնին: Հետեւաբար Քրիստոնեան իր բնակութիւնը կը հաստատէ Քրիստոսի մէջ, ինչպէս և Քրիստոս Ս. Հաղորդութեան միջոցով կը հաստատուի իր մէջ:

Քրիստոնեային այս կենսական միութիւնը իր Տիրոջ հետ, Ս. Հաղորդութեան Խորհուրդին առանցքը կը կազմէ և ամբողջ քրիստոնէական կեանքին գերագոյն նպատակն է:

Գ. Պատարագամատոյցի երրորդ մասն է Ս. Հաղորդութեան Խորհուրդը, որը Տէրն մեր Յիսուս Քրիստոս անձամբ հաստատեց Առաքեալներուն հետ իր կատարած Վերջին Ընթրիքին առիթով և նուիրագործեց Գողգոթայի վրայ:

Այս երեք արարքները — Մաքրութիւն, Լուսաւորում և Միացում — որոնք Պատարագամատոյցի երեք մասերով կը բնորոշուին, Քրիստոնեայի մը ոգեկան կեանքին դէպի կատարելութիւն ընթացքին երեք հանգրուանները կը խորհրդանշեն, մինչ ան օրէ օր առ Աստուած կը մերձենայ:

Դ. Պատարագամատոյցի չորրորդ մասը, որ է Վերջին Օրինութիւն և Արձակում, պարզապէս գեղեցիկ յօրինուածք մըն է, Ս.Պատարագը աւարտելէ ետք ժողովուրդը ցրուելու համար:

#### 4. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑԻ ԾԱԳՈՒՄԸ

Պատարագամատոյցը ծագում կ'առնէ հրէական կրօնի հոգեւոր եղբայրակցական ճաշի մը օրինակէն, որ Զապուրայ կը կոչուէր: Ինչ որ ծանօթ է մեզ իբր «Վերջին Ընթրիք»՝ Զապուրայ մըն էր իսկապէս, զոր Տէրն մեր Յիսուս Քրիստոս սարքեց իր հետեւորդներու ամենամտերիմ շրջանակին հետ: Երայեցերէնի մէջ Զապուրայ կը նշանակէ սէր կամ ընկերակցութիւն:

Զապուրայի մը կամ Խապուրայի մը ընթացքին, եղբայրակցութեան առաջնորդը նախ հացը կ'առնէր ու կը բեկանէր կարճ աղօթք մը արտասանելով. յետոյ այդ հացը կը բաժնուէր իոն նստող եղբայրներուն միջեւ: Այս սկզբնական արարողութենէն ետք, կերակուրը կը սպասարկուէր և իրաքանչիր սննդեղէն կարգաւ կ'օրինուէր՝ մատուցուելէ առաջ: Գինին կ'օրինուէր իրաքանչիր անձի կողմէ, ճաշի ընթացքին խմելու համար: Ծաշէ ետք կարգը կու գար ձեռքերու լուացումին: Ասկէ ետք է որ կ'արտասանուէր «Գոհաքանութիւն»ը, եղբայրակցութեան առաջնորդին կողմէ: Այս «Գոհաքանութիւն»ը «օրինութիւն»ն էր, որ կ'արտասանուէր գինիի բաժակի մը վերեւ, որ կը կոչուէր «օրինութեան բաժակ»: Օրինութիւնը արտասանելէ ետք՝ առաջնորդը բաժակէն ումայ մը առնելով՝ զայն միւսներուն կ'անցընէր: Ասոնք ալ նոյնակու ումայ մը առնելով բաժակը իրարու կը փոխանցէին: Ի վերջոյ սաղմոս կ'երգէին և կ'արտասանուէր արձակումի բանաձեւը:

Առհասարակ կարելի չէր Զապուրայ մը սարքել երեք հոգիէ նուազ անձերով: Հացը բեկանելը և բաժակը օրինելը-ճաշին սկիզբը և ճաշէն ետք— եղբայրակցութեան նախագահին պաշտօնն էր:

Վերջին Ընթրիքին՝ Քրիստոս այսպիսի հաւաքական, հանդիսաւոր ճաշի մըն էր որ կը նախագահէր: Ասոր առաջին և վերջին մասերը առնուելով՝ միացուեցան իրարու և կազմեցին Ս. Հաղորդութեան Խորհուրդը: Քրիստոս՝ հին, բարեպաշտական ձեւը օգտագործելով, անոր տուաւ նոր պարունակութիւն մը, փոխակերպելով զայն իր Մարմնին և Արեան զոհաբերումի Խորհուրդին: Հացը և գինին օրինելէ ետք յայտարարեց, թէ անոնք իր Մարմնին ու Արինն էին, բեկանուած՝ և թափուած մարդոց և անոնց մեղքերուն քաւութեան համար:

## 5. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑԻ ԶԱՆՍԶԱՆ ԾԷՍԵՐԸ ԵՒ ԱՆՈՆՑ ԾԱԳՈՒՄԸ

Գ. դարուն մէջ Պատարագամատոյցի կարգը հետեւեալն էր. — Ընթերցուածներ, Քարոզ, Աղօթք, Ռդշոյն, Վերաբերում, Աղօթք և Գոհաբանութիւն՝ Ամէն-ով և Ս. Հաղորդութիւն: Այսպէս, երրորդ դարուն սկիզբէն՝ որոշ չափով հիմք դրուած էր Պատարագամատոյցի օրինակի մը ծրագրին, որ սակայն, բնաւ ալ անցեղի չէր: Եպիսկոպոսները ազատ էին գործածելու իրենց յանպատրաստից յօրինած անձնական աղօթքները՝ Ս. Հաղորդութեան վերաբերող, պայմանաւ որ անոնք ընդունուած օրինակին յարմարէին: Այս իրողութեան իբր հետեւանք, Ս. Հաղորդութեան աղօթքներու զանազան բանաձեւեր երեւան եկան ժամանակի ընթացքին և յաւերժացան իբր տիպար: Հետզհետէ ամէն եկեղեցական կարեւոր կեդրոն ունեցաւ իր ուրոյն Պատարագամատոյցը, որ որդեգրուեցաւ տուեալ կեդրոնի հեղինակութեան եւ ազդեցութեան ենթակայ եկեղեցիներուն կողմէ: Այս բնագիրներէն շատերը եկեղեցական հայրերու մեծ անուններ կը կրէին: Այսպէս, Եգիպտոսի մէջ որդեգրուած էր Ս. Մարկոսի Պատարագամատոյցը, Պաղեստինի մէջ՝ Ս. Յակոբինը: Ուրիշ պատարագամատոյցներ եւս ընդունուած և տարածուած էին նոյն կերպով:

Հիպառղիտէս— մօտ 217թ.— այսպէս կը գրէ այդ մասին.— «Բոլորովին անհրաժեշտ չէ, որ ան (Եպիսկոպոսը) արտասանէ ճիշդ ու ճիշդ այն բառերը զորս վերը տուինք, Աստուծոյ ուղղեալ Գոհաբանական Աղօթքին մէջ, որպէս թէ զանոնք բերանացի սորված ըլլար: Թող իւրաքանչիւրը իր կարողութեան համաձայն աղօթէ: Եթէ իսկապէս ի վիճակի է պատշաճ կերպով աղօթելու բարձրորակ ոնով մը՝ լաւ է այդ: Իսկ եթէ միայն որոշ բանաձեւի մը համեմատ է, որ կրնայ աղօթել, ո՞չ ոք իւրաւունք ունի արգիլելու իրեն այդպէս ընել, որքան ատեն որ իր աղօթքը անխոցելի է դաւանաբանական տեսակէտէ:»

Այսպէս էր որ ազգային և տեղական ծէսեր առաջնութիւն ստացան և ամրապնդուեցան, ինչ որ բանաձեւերու ստուգիչ դրութիւն մը յառաջ բերաւ: Այս ընթացքը շարունակեց և թափ առաւ Դ. դարուն:

Աւելի ետք, Պատարագամատոյցի փոփոխակներ ստեղծուեցան, որովհետեւ Պատարագամատոյցի տօնացոյցները ընդհանրացան Դ. դարուն երկրորդ կիսուն և ասոր հետ զարգացաւ ինչ-ինչ տօներու առիթով Պատարագամատոյցին մէջ որոշ փոփոխութիւններ մտցնելու փափաքը:

## 6. Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԷՍԻՆ ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ներկայիս Պատարագամատոյցի հայերէն հինգ բնագիրներ գոյութիւն ունին, Հայաստանի որոշ կեդրոններէն ժամանակի ընթացքին տարածուած և բարեփոխուած, և կամ արեւմտեան և հարաւային ուրիշ կեդրոններէ փոխ առնուած: Այս հինգ բնագիրներէն մէկը ի վերջոյ տիրապետած է միւսներուն, և անոնց գործածութեան պէտք չէ ձգած, և այս՝ Ե. և յաջորդ դարերու ժամանակամիջոցին:

Այս հինգ հայերէն Պատարագամատոյցներէն մէկը, Կեսարիոյ՝ Ս. Յովհան Ռուկերանի Պատարագամատոյցն էր: Ե. դարու կէսէն իսկ մեզի հասնող ապացոյցներ ունինք, որոնք կը հաստատեն, թէ Ս. Բարսեղի Պատարագամատոյցը, այնպէս ինչպէս ծանօթ էր Կեսարիոյ մեծ կեդրոններէն մէջ, ընդհանուր կերպով կը գործածուէր նաեւ Հայաստանի մէջ: Ներկայիս ալ ունինք այս բնագիրը, զոր կարելի է Կեսարիոյ Ս. Բարսեղի Պատարագամատոյցը անուանել, որովհետեւ բաւական տարբեր է Յոյն Եկեղեցին մէջ գործածուած Ս. Բարսեղի Պատարագամատոյցէն. այս վերջինը փոփոխութիւններու ենթարկուած է Ս. Բարսեղի Ժամանակաշրջանէն շատ աւելի ուշ: Իսկ այս Ս. Բարսեղի Պատարագամատոյցը

հուսկ որեմն յարմարագոյն պիտի ըլլայ կոչել Բիզանդական Ս. Բարսեղ:

Հայաստանեայց Եկեղեցոյ մէջ, բացի Կեսարիո Ս. Բարսեղի Պատարագամատոյցէն, Ե. դարուն՝ ինչպէս և աւելի ուշ, չորս որիշ Պատարագամատոյցներ եւս կը գործածուիին: Ասոնք թարգմանուած էին հաւանաբար յունարէն բնագիրներէ, որոնք ըստ ամենայն հաւանականութեան կորսուած են ներկայիս: Ասոնցմէ մէկը՝ որ ամէնէն կատարեալն է, որոշ փոփոխութիւններու ենթարկուելէ ետք – գլխաւորաբար շարականներ և տաղեր աւելցնելով – հաստարած գործածութեան արժանացած է Հայաստանեայց Եկեղեցոյ մէջ, ամէնէն ուշ Ժ. դարէն սկսեալ:

Իրաւ է թէ այս Պատարագամատոյցին ակնարկութիւններ եղած են Է. և Թ. դարերու գրականութեան մէջ, և սակայն ամէնէն կատարեալ բնագիրը, զոր ի ձեռին ունինք, Ժ. դարէն աւելի առաջ գոյութիւն ունեցած չէ: Անոր լեզուն, ինչպէս և ներքին ապացոյցները, իրաւոնք կու տան մեզ վստահօրէն հաստատելու, թէ թարգմանուած և հետեւաբար գործածուած էր Ե. դարուն:

Հայկական Պատարագամատոյցի զանազան հանգամանքները ցոլացումն են Երուսաղէմի անունով ծանօթ ծէսին: Ասոր պատճառը այն է, որ Ե. դարուն – 397-էն ետք, բայց ո՛չ 431-էն առաջ – Ս. Յակոբի Երուսաղիմական ծէսը որդեգրուած էր Անտիոքի Եկեղեցին կողմէ, որուն հետ միշտ սերտ յարաբերութեան մէջ գտնուած է Հայաստանեայց Եկեղեցին:

Մի քանի փոքր փոփոխութիւնները, որոնք կատարուած են հայկական Պատարագամատոյցին մէջ Ժ. դարու կէսէն ետք, մեծ մասամբ դէպի Բիզանդական Ս. Յովհան Ուկերերանի Պատարագամատոյցին ուղղութեան ձգտած են: Այս վերջինը՝ Յունական Ուղղափառ Եկեղեցոյ մէջ, ամէնէն աւելի ընդունելութիւն գտած Պատարագամատոյցն է: Հայկական Պատարագամատոյցին մէջ կան նաև երկրորդական ապացոյցներ, որոնք հոռվմէական Պատարագամատոյցի ազդեցութիւնը կը կրեն: Ասոնք ալ արդիւնքն են այն յարաբերութիւններուն՝ զորս Հայերը ունեցած են Խաչակիրներուն հետ:

Իսկ հայկական այն Պատարագամատոյցը, որ այսօր կը գործածուի, վերջնական ձեւը ստացած և Հայաստանեայց Ս. Եկեղեցոյ Պատարագամատոյցը հանդիսացած է 950 թուականէն ետք, բայց 1177-էն առաջ: Այս թուականին էր, որ ներսէս Լամբրոնացի իր Պատարագամատոյցի մէկնութիւնը գրեց: Անոր առաջին տպագրութիւնը 1706-ին, անոր ամենափոքր մանրամասնութիւններուն անփոփխելի հանգամանք մը տուալ:

## 7. ԾԱՇՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆԸ

Հայկական Պատարագամատոյցի առաջին բնագիրը (950թ) չի պարունակեր Պատրաստութիւնը և Ծաշու արարողութիւնը: Պատարագամատոյցի այս երկու մասերէն առաջինը՝ ըստ ամենայն հաւանականութեան 950-էն ետք ներմուծուած է անոր մէջ, և 1177-էն առաջ, գլխաւորաբար Ս. Յովհան Ուկերերանի յունական Պատարագէն փոխ առնուելով:

Գալով Ծաշու արարողութեան, օրական եօթը պաշտամունքներէն մէկը ըլլալով՝ իբր անջատ պաշտամունք կը կատարուէր, և բուն իսկ Ս. Պատարագի բնագրին չէր միացուած, բանի որ այս վերջինը Ժամագիրքի մաս չէր կազմէր: Անվիճելի է սակայն, թէ Ծաշու արարողութիւնը միշտ Ս. Հաղորդութեան Խորհուրդէն առաջ տեղի կ'ունենար: Խոսրով Անձեւացի Պատարագամատոյցի Մեկնութիւնը սա բառերով կը սկսի (950թ.) «Աւետարանէն և Հայատոյ Հանգանակէն ետք, Սարկաւագը պիտի ծանուցանէ»: և յետոյ կը մէջբերէ Մեծ Մուտքի Տաղը, ապա կը շարունակէ յաջորդական մասերով:

Նոյնիսկ Գ. դարէն սկսեալ, նախնեաց Եկեղեցին մէջ արդէն իսկ բնականոն դարձած էր Ս. Հաղորդութեան Խորհուրդին միացումը Ծաշու արարողութեան հետ:

Ծաշու արարողութիւնը կամ Միջօրէի պաշտամունքը մեր Տիրոջ ժամանակի Սինակոկի արարողութեան կը նմանի: Հին Քրիստոնեաներուն համայնական պաշտամունքն էր ան: Մուտքը ազատ էր թէ՝ Քրիստոնեաներուն և թէ չմկրտուածներուն (երախայ), մինչդեռ Ս. Հաղորդութեան Խորհուրդը միայն ու միայն սահմանուած էր Քրիստոնեաներուն:

Ծաշու արարողութեան ձեւը գրեթէ անխախտ կերպով հաստատուած էր Պ. դարուն, ճիշդ այնպէս ինչպէս կը գործածուի ներկայիս: Իր գլխաւոր մասերն էին՝ Սահմուերգութիւն, Ընթերցուածք, Քարոզ և մի քանի աղօթքներ:

Ծաշու արարողութիւնը սկզբնական շրջանին իբր անջատ պաշտամունք կը կատարուէր, վերը յիշուած ձեւով (օրինակ Եղեսիոյ մէջ մինչեւ Ե. դար), ինչպէս և ցարդ կը գործածուի Հայաստանեայց Եկեղեցոյ մէջ: Որոշ նմանութիւններ ունի Յունական Տիպիկա կոչուած պաշտամունքին հետ, որ իր կարգին կը մերձենայ Յովհան Ռոկերանի Յունական Պատարագամատոյցի Ծաշու արարողութեան:

Ծաշու արարողութեան հայերէն անունը՝ իբր Միջօրէի պաշտամունք, Ակարէի կամ Տէրունական ՀԱՅՐԻՒԹԻՆ հետ կապակցութիւն մը կը թելադրէ, որուն նախատիպարն էր հրէական հաւաքական հանդիսաւոր ճաշի մը՝ Զապուրայի— միջին մասը: Բ. դարուն էր, որ Զապուրայի միջին մասը անջատուեցաւ սկզբնաւորութենէն և վերջաւորութենէն. իսկ այս վերջին երկու մասերը միացուելով կազմեցին բուն իսկ Ս. Հաղորդութեան Խորհուրդը:

Հայաստանեայց Ս. Եկեղեցոյ Մատաղը համայնական ճաշ մըն է, պատրաստուած մէկու մը կողմէ, որուն ուխտը ընդունուած, նաեւ մէկու մը կողմէ, որ լուրջ Վտանգէ մը ազատած է: Այս ճաշը կ'օրինուի և Ս. Պատարագէն ետք կը բաժնուի ժողովուրդին: Մատաղի սովորութեան կարգ մը մանրամասնութիւնները կը նմանին Հիպաղողիսէսի ըրած Ակարէի նկարագրութեան (Գ. դարու սկիզբը): Կարելի է ըսել, թէ Մատաղը Ակարէի վերապրումն է:

Յովհան Օճնեցի (717—728) հայկական Ծաշու արարողութիւնը՝ Միջօրէի Ծաշու— գրեթէ այնպէս ճանցած է, ինչպէս որ մենք կը ճանշնանք զայն ներկայիս եւ անոր ամբողջական մէկ նկարագրութիւնը թողած է մեզ: Հետեւաբար Ծաշու արարողութիւնը՝ կարեւոր փոփոխութիւն մը կրած չէ, գէթ Ը. դարու սկզբնաւորութենէն ետք:

## Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

### 8. ՔԱՀԱՆԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՒՐՈՒՄԸ

Զգեստաւորումը տեղի կ'ունենայ աւանդատան մէջ, առանձնաբար, և կը յատկանշէ այն իրողութիւնը՝ թէ սրբազն պաշտօնը, զոր մեղաւոր մարդ մը կը ստանձնէ, ներկայացնելով Եկեղեցին ժողովուրդը, կը հանդիսանայ թաքուն խորհուրդ մը, որ կը կատարուի: Քահանան կը ծածկէ իր մեղաւոր անձը և Պատարագ կը մատուցանէ իբր Քրիստոսի պաշտօնատարը, փառաւոր հանդերձանքով զգեստաւորուած, լոյսի որդիներուն և Տիրոջ արքունական ներկայութեան պատշաճ շուրով:

Մինչ քահանան կը զգեստաւորուի, հաւատացեալները պէտք է մտաբերեն իրենց առանձնաշնորհումները՝ իբր քրիստոնեայ և լոյսի որդիներ Եկեղեցին մէջ, և պէտք է աղօթեն Աստուծոյ՝ որ զիրենք զգեստաւորէ քրիստոնեական առաքինութիւններու հոգեկան փառաւոր հանդերձանքով:

Առաջին երկ դարերու ընթացքին Եկեղեցին մէջ քահանայական եւ կամ Պատարագի արարողութեան յատուկ զգեստներ չէին գործածուեր: Եւ սակայն, երբ ժամանակին այդ շրջանի քաղքենի հագուստը ձեւափոխուեցաւ, յաջորդ քանի մը դարերու ընթացքին կղերը շարունակեց պահել հին ձեւերը:

Հետեւաբար ասոնք՝ քահանայագործութեան Պատարագի վերապահուած զգեստաւորման բնոյթ ստացան:

Դ. եւ Ե. դարերու ընթացքին, Պատարագի զգեստները ճոխ հանդերձներու հանգամանքը առին եւ «շքեղ զգեստաւորում» մը դարձան: Այս յեղաշրջումը, սակայն, տեղի ունեցաւ ի հեճուկս աւելի պահպանողական իշխանութիւններու և խստակրօն եպիսկոպոսներու բուռն ընդդիմութեան:

## 9. ԼՈՒԱՑՈՒՄ

Լուացումի արարողութեամբ և աղօթքներով՝ Մարդեղութեան պարագան և Քրիստոսի աշխարհ գալուստը կը նուիրագործուին: Մարդեղութեան պարագան կամ պատճառը, մարդուն մեղքն է և ասոր իբր ինտեւանք զղումի անհրաժեշտութիւնը:

Քահանային ձեռքերու լուացումը ծիսական մաքրութիւն կ'իրագործէ, և կը նշանակէ, թէ հոգին պէտք է մաքրել ամէն աղտեղութենէ, Ս. Պատարագի փրկարար Խորհուրդին մօտենալէ առաջ: Այդ արարքը խորհրդանշական է և ո՛չ օգտախնդիր: (Սարկաւագները՝ որոնք Ս. Սկիբը և շնուիրագործուած ընծաները ձեռքէ կ'անցընեն՝ լուացում չեն կատարեր):

Լուացումի ընթացքին հաւատացեալները պէտք է իրենց մեղաւորութիւնը նկատի ունենան և աղօթեն իրենց մեղքերուն քաւութեան համար:

Ս. Պատարագի Խորհուրդէն առաջ ձեռքերու լուացումը՝ առաջին անգամ յիշատակուած է 348-ին, եւ կատարուած է Երուսաղէմի մէջ:

Լուացումի երկրորդ մասը — Խոստովանութիւն եւ Արձակում — հայկական Պատարագին մէջ մտած է ԺԳ. դարուն եւ հոռվմէական ծէսէն որդեգրուած է, եւ առաջին անգամ ի յայտ կու գայ ԺԴ. դարու վերջաւորութեան:

## 10. ՆԱԽԱՄՈՒՄ

Նախամուտով՝ քահանան Աստուծոյ ներկալութեան կը մտնէ իր պարտականութիւնը կատարելու, և կը սկսի երկնային Խորհուրդին՝ տար-րերուն պատրաստութեան:

Մինչ Զգեստաւորումը և Լուացումը անհրաժեշտ պարաստութիւններ են, որոնք քահանան անձնապէս արժանի կը դարձնեն Ս. Խորհուրդը կատարելու, Նախամուտին մէջ ան իր պաշտօնը կը ստանձնէ ցնծութեամբ և փառաւորելով զԱստուած, սրտի և մտքի խոնարհութեամբ:

Նախամուտի ընթացքին հաւատացեալները պէտք է գիտակցին Աստուծոյ ներկայութեան և Անոր՝ զիրենք իբր զաւակներ ընդունելու պատրաստակամութեան, երբ անոնք իրեն կը մօտենան համեստ և խնդագին վստահութեամբ:

Նախամուտի առաջին մասը՝ առաջին մուտքի Սահմուէն մինչեւ Խորանին աղօթքը, և այս վերջինն ալ մէջը ըլլալով, Հայկական Պատարագին առաջին մասին վրայ աւելցուած են ԺԲ. դարէն ետք միայն: Կարգ մը ձեռագիրներ, նոյնիսկ մինչեւ ԺԷ. դարու կէսը, այս մասերը չեն պարունակեր:

## 11. ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ

Առաջադրութեան ընթացքին քահանան երկու քան կ'ընէ. — նախ Աստուծոյ անունով կ'ընդունի հաւատացեալներուն ընծաները — հացէն և գինիէն բաղկացեալ և սարկաւագին կողմէ բերուած. յետոյ զանոնք կը դնէ Առաջադրութեան Սեղանին վրայ, մատուցանելով զանոնք Հօր Աստուծոյ, ի յիշատակ Քրիստոսի՝ իր մարմինը և արինը մատուցանելուն՝

իր չարշարննքներուն ընթացքին, և Գողգոթա բարձրանալուն:

Վարագոյքը կը գոցուի Առաջադրութեան ընթացքին, ինչ որ կը նշանակէ, թէ Քրիստոս մարմին առաւ Կոյսէն՝ Մարդեղութեան Խորհուրդին քոյին ներքեւ: Անիկա այդ մարմինը իրը ըրաւ և աշխարհի տուաւ զայն իրը կենաւատու սնունդ: Նոյնպէս Եկեղեցին ևս, որ Քրիստոսի խորհրդանշական մարմինն է, ինքզինք Հօրը կը մատուցանէ հացին և գինին միջոցաւ, և Հայրը անմիջապէս կ'առնէ զանոնք և Ս. Հոգին միջոցով Քրիստոսի մարմնին և արեան կը վերածէ, այնպէս որ ամէն անոնք որոնք կը մասնակցին ճաշակումին, կը նորոգուին և յաւիտենական կեանք կը ստանան:

Ինչպէս որ Քրիստոս իրական մարմին առաւ, երբ Հին Խրայէլի մէջ ծնաւ, և իր մարմինը ընծայեց իբր արիւնու զոհ, այնպէս ալ հիմա, Նոր Խրայէլի մէջ, որ Եկեղեցին է, խորհրդական մարմին կ'առնէ և Հօրը կ'ընծայէ զայն իրը անարիւն զոհ: Այսպիսով՝ Քրիստոս, Եկեղեցին իր մէջէն երկնաւոր Հօր կը մատուցանէ, ինչպէս նաև Եկեղեցին ևս զՔրիստոս կը մատուցանէ Հօր, որքան ատեն որ Եկեղեցին Քրիստոսի կենդանի մարմինն է:

Կերպով մը, ուրեմն, Առաջադրութիւնը կը նուիրագործէ հացը և գինին, զանոնք Քրիստոսի՝ Յարութեանէն առաջ ունեցած մարմնին տիպարները և խորհրդանշանները դարձնելով:

Առաջադրութեան ընթացքին՝ հաւատացեալները պէտք է նուիրուելու իրենց գիտակցութիւնը նորոգեն եւ խորացնեն. պէտք է ուխտեն հպատակիլ Աստուծոյ կամքին և իրենք զիրենք բոլորովին Աստուծոյ յանձնեն. պէտք է աղօթեն Աստուծոյ, որ ընդունի իրենց ընծան, նիւթական և հոգեկան, և արժանի ընէ զիրենք իր երկնային գթութեան:

Նախնական Եկեղեցին մէջ, ընդհանուր սովորութիւն էր հացի եւ գինիի նուերները պահարան բերել եւ կամ զանոնք Եկեղեցին մէջ մասնաւոր սեղանի մը վրայ դնել, պաշտամունքին սկզբնաւորութեանէն առաջ: Այս նուերները բերելու սովորութիւնը հետզհետէ Ս. Պատարագի ծիսակատարութեան մաս կազմեց, եւ ներկայիս ալ, մեր Առաջադրութիւն անունով ճանշած դրուագը ձեւացուց: Այս ալ տեղի ունեցաւ Ժ. եւ ԺԲ. դարերուն միջեւ:

Աւետումի խօսքերը, որ Առաջադրութեան վերջին մասին մէջ կը գործածուին, Ս. Յակոբի Պատարագամատոյցէն առուած են:

Հայկական Ս. Պատարագին մէջ առանց թթխմորի հաց եւ անապակ գինի կը գործածուին: Որոշ ապացոյցներ ունինք հաստատող, թէ Հայաստանի մէջ Ս. Հաղորդութեան հացը առանց թթխմորի էր, գէթ Ե. դարէն ասդին: Ասորիները նոյնափակ հաց գործածելու նոյն սովորութիւնը ունէին, սակայն Ե. դարուն խմորուած հաց գործածել սկսան: Այդ միջոցին էր, որ «Ապականականութեան» դաւանանքը ընդունած էին: (Անոնք այնպէս կ'ընդունէին թէ Քրիստոսի ֆիզիքական մարմինը ապականացու էր:)

Հայերը, սակայն, իրենց հնաւանդ սովորութիւնը պահեցին, որովհետեւ ընդհանուր առմամբ, իրենց համակրութիւնը «Անապականական»ներու կողմն էր:

Ժ. դարէն ետքն էր որ Հոռվմէական Եկեղեցին սկսաւ առանց թթխմորի հաց գործածել: Ոչ մէկ փաստ կայ հնաւանդող, թէ այդ թուականէն առաջ այդպիսի հաց գործածած կրնան ըլլալ:

Առաքելական Կանոններու համաձայն (թիւ 32, Կանոնագիրք Հայոց) Ս. Հաղորդութեան հացը պէտք է Ս. Սեղան տարուած օրն իսկ պատրաստոի: Յարդ ընդհանուր սովորութիւնը այս է Հայաստանեաց Ս. Եկեղեցւոյ մէջ:

Առաջադրութեան աղօթքին յաջորդող մասերը ԺԳ. դարէն ետք միայն աւելցուած են Հայկական Պատարագամատոյցին:

## Բ. ՊԱՇՏՕՆ ԾԱՇՈՒ

### 12. ԽՆԿԱՐԿՈՒԹԻՒՆ

Խունկը՝ մեղքերու թողութեան համար մատուցուած զոհ մըն է:

Երեկոյեան Մեսեդին՝ որ հոռվմէական tract-ին համարժէք է, խունկին կ'ակնարկէ իբր երեկոյեան ընծայաբերում: Անոր վեր բարձրացող քաղցր բոյրը ընդունելի աղօթքը կը խորհրդանշէ:

Խնկարկութիւնը յարգանքի արտայայտութիւն մըն է նաև, երբ կը կատարուի սուրբերու պատկերներու առջեւ, ինչպէս և խորանին և բարձրաստիճան եկեղեցականներու առջեւ:

Քահանային էջքը ժողովուրդին մէջ և թափօրով շրջագայութիւնը՝ Քրիստոսի ուսուցողական պաշտօնի շրջանը կը յատկանշէն, երբ ան մարդուն հանդէպ Աստուծոյ տաճած սէրէն տոգորուած՝ երկինքէն իշաւ մարդուն՝ անոր մարդկային բնութեան յարգ ընծայելով:

Մինչ Աստուծոյ մատուցուած խունկը՝ բուրվառին մէջ կ'այրի, դէպի վեր բարձրացնելով իր բոյրը, մարդկային հոգին ևս, աստուածային սիրով բոցավառուած, և ինքզինքը Ամենակարողին նուիրելով, պէտք է իր շերմեռանդ աղօթքները ուղղէ երկնային Հօր, որպէսզի Ս. Հոգիին գերբնական պարգենները և շնորհները ստանայ ի վերուստ:

Աւետարանը կրող քահանային առջեւ ջահերու գործածութիւնը եւ խնկարկութիւնը ծագում առած են պետական դատավորներու այն սովորութենէն, որուն համաձայն, երբ անոնք պաշտօնապէս ատեան կը մտնէին իրենց օրինագիրքը վեր բռնած, ջահերով եւ խնկարկութիւններով կ'առաջնորդուէին: Այս սովորութիւնը եպիսկոպոսներու համար կիրարկուելէ ետք, անցաւ քահանաներուն: (Զահերու գործածութեան մասին տես նաև 119-րդ եւ 105-րդ Սաղմոսները):

Դ. դարուն խնկարկութիւնը, իբր յանգանքի արտայայտութիւն, եպիսկոպոսներու եւ սրբարաններու (shrines) գործածուելէ ետք՝ Ե. եւ Զ. դարերուն ալ Պատարագի արարողութեան հաստատուն մէկ մասը կազմեց եւ Պատարագին մէջ առնուեցաւ, Յունական կամ Բիլզանդական եկեղեցին ենթակայ հողամասերուն արեւելակողմը գտնուող Եկեղեցիներուն կողմէ, Դիոնէսիոս Արիսպագի (շ. 485) գրութիւններուն ազդեցութեամբ:

Ս. Եփրեմ Աստրի մեծ եկեղեցական հայրը, իր կտակին մէջ պայման դրած էր որ իր յուղարկաւորութեան առթիւ խունկ չգործածուէր (+373), որովհետեւ Կըսէր, թէ անարժան էր անոր:

Խնկարկութեան եւ Առաջադրութեան աղօթքները համանման են հայկական Պատարագամատոյցի մէջ Կեսարական Ս. Բարսեղի Պատարագի աղօթքներուն:

### 13. ՍԿԻՁԲՆ

Ծաշու սկզբնաւորութիւնը Սկիզբն անունով ճանշցուած է: Ասոր կեդրոնական գաղափարը այն է, թէ Քրիստոսները՝ Քրիստոսի անունով միացած միակ մարմին մը կը կազմեն եկեղեցին լրութեան մէջ, որ աստուածային ճշմարտութեան գանձարանն է:

Սկիզբի օրինութիւնը կը հաւաստէ, թէ Եկեղեցին Աստուծոյ Թագաւորութիւնն է: Ան կը յիշեցնէ մեզ Քրիստոսի մկրտութիւնը, որու ընթացքին յայտնուեցաւ և փառաւորուեցաւ օրինեալ Ս. Երրորդութիւնը և որ յատկանշէց նաև Մեր Տիրոջ առաքելութեան և Թագաւորութեան սկզբնաւորութիւնը:

Միածին Որդին և Ժամամուտը, միասնաբար, կը շեշտեն այն իրողութիւնները, որոնք նուիրագործեցին Աստուծոյ Թագաւորութեան հանդիսաւոր բացումը:

Սկիզբի միջոցին, հաւատացեալները պէտք է ջանան իրենց մէջ արթացնել այն գիտակցութիւնը, թէ Աստուծոյ Թագաւորութեան հայ-

տակներն են և նոյն ատեն Քրիստոսի մարմնին անդամները, թէ հաւաքուած են միակ սրբազն նպատակի մը շուրջ, որ է Աստուծոյ պաշտամունքը թէ Եկեղեցին միջոցաւ պիտի սորվին Թագաւորութեան օրէնքները, և թէ դարձեալ անոր միջոցաւ պիտի արտայայտուի և ուսուցուի իրենց Աստուծոյ Խօսքը, որ պիտի լուսաւորէ իրենց մտքերը:

«Միածին Որդի»՝ որ փոխանակ երգուելու, ինչպէս սովորութիւն է բիւզանդական Պատարագին մէջ, Հայկական Պատարագին մէջ ներկայիս կ'արտասանուի միայն, 535 թուականին, Յուստինիանոս Կայսեր կողմէ գրուած է եւ ներմուծուած Ս. Հաղորդութեան Խորհուրդին մէջ:

Ժամամուտը նախապէս պատշաճնցուած սաղմոս մըն էր եւ կ'երգուէր իբր կցուրդ, «Ծաշու Մուտք»-ն առաջ, ամէն տեսակ պատարագներու մէջ: Դ. դարու կիսուն, սակայն, ոչ-աստուածաշնչական կցուրդներ աւելցուեցան եւ սկսան երգուիլ սաղմոսներուն հետ:

Հայկական Ծաշու արարողութիւնը սաղմոսներու նախկին գործածութիւնը պահած է իբր կցուրդ: Ծաշու փոխասացութիւնը մինչեւ ԺԵ. դար կ'երգուէր: Բայց ներկայիս պարզապէս կ'եղանակուի հատուած առ հատուած իբրեւ երգասացութիւն (chant): Ասոր կը յաջորդէ արձակ երգասացութիւն մը, որ ծանօթ է իբր Շարական Ծաշու: Ժամամուտք՝ որուն կը յաջորդէ այս վերջինը, իբր մեներգ կ'երգուի կամ կ'եղանակաւորուի (intones) դպիրի մը կողմէ: Հայկական Ծաշու արարողութեան ժամամուտներուն մեծ մասը աստուածաշնչական չեն: Ասոնք ընդհանրապէս կ'ակնարկեն այն դէպերուն, որոնք առընչութիւն ունին օրուան տօնակատարութեան հետ, եւ կամ յիշատակուած սուրբերու կեանքին ակնբախ իրադարձութեանց հետ:

Գոհարանութեան կամ փառաբանութեան երգեցողութիւնը՝ ինչպէս նաեւ կցուրդի սաղմոսը եւ ժամամուտք, առաջին անգամ Անտիոքի մէջ սկսան գործածուիլ, նոյնպէս Դ. դարուն: Հայկական Ծաշու արարողութեան մէջ, գոհարանութիւնը Ծաշու Շարականի վերջին տունէն առաջ կ'երգուի: Ուշագրաւ է, որ հայկական պաշտամունքներու մէջ, ամէն արձակ երգասացութեան վերջին տունէն առաջ սովորութիւն է փառաբանութիւն երգել:

Նախապէս սաղմոսի մը կցուրդը միշտ հաւատացեալներուն կողմէ կ'երգուէր, իբր կրկներգ միևն համարներուն: Ասոնք ալ կ'երգուէին իբր մեներգ, սարկաւագի մը կամ դպիրի մը կողմէ: Սկիզբի երեք կցուրդները ներկայիս չեն գործածուիր Հայկական Պատարագին մէջ: Այդ երեք կցուրդներուն յաջորդող աղօթքները կը մնան սակայն: Ծաշու փոխասացութիւնը սաղմոսին կցուրդն է, որ երկրորդին տեղը գրաւած է եւ Ծաշու Շարականէն առաջ կ'երգուի:

Թ. դարու յունական «typica»ի պաշտամունքի մէկ տեղեկութիւնը կը բացատրէ, թէ երբ ճաշու արարողութեան ընթացքին քարոզ մը կայ՝ կցուրդները զանց կ'առնուին: Հայանական է, որ Հայկական Պատարագին մէջ ալ կցուրդներու բացակայութեան պատճառը Մեծ քարոզն է (the Great Litany).

Կցուրդներու աղօթքները նոյնն են ինչ որ Ս. Յովհան Ոսկեբերանի Պատարագամատոյցին մէջ կը տեսնենք: Անոնք Հայկական Պատարագին մէջ առնուած են Ժ -ԺԲ. դարերուն:

## 14. ՄՈՒՏՔ ԾԱՇՈՒ

Ընշենէ ետք Աստուծոյ Թագաւորութեան մէջ հաւատացեալներու միաբանութիւնը՝ «Ծաշու Մուտք»ին էական մէկ գաղափարը ևս հրեշտակաց հետ հաւատացեալներուն ունեցած համերաշխութիւնն է: Մարդիկ՝ ինչպէս հրեշտակները, հոգեւոր էակներ են, ինչ որ կը հաստատուի այն իրողութեամբ՝ թէ անոնք զարդարուած են աստուածային բոլոր շնորհներով: Հետեւաբար, իրաւոնք տրուած է մարդոց, որպէսզի մերձնեան և թափանցեն Երկնային Լոյսին՝ որ կը յայտնուի Աստուծոյ խօսքով: Աղօթքներ կը մատուցուին խնդրելով՝ որ Աստուած արժանի ընէ հաւատացեալները այդ Խօսքը ընդունելու, մաքրելով անոնց հոգիները և միտքերը:

«Երեքսրբեան»ը՝ որ Երրորդութեան Երկրորդ Առձին ուղղուած է,

Աստուծոյ Խօսքին – Բանն Աստուծոյ – փառաբանութիւնն է և Աւետարանը վեր կը բարձրացուի, նուիրագործելու համար այս փառաբանութիւնը:

Քարոզը՝ Եկեղեցւոյ հաւատացեալներու զանազան կարգերուն թուունն է, որուն համար աղօթքները կ'ըսուին: «Ծաշու Մուտք»ի ժամանակ՝ հաւատացեալները պէտք է խորհրդածեն երկնային լոյսի փառքին և սրբութեան մասին: Այս լոյսը իրենց հոգիներուն վերեւ պիտի ծագի Աստուածային Բանին միջոցով, որ Ս. Աւետարաններուն մէջ կը խօսի: Անոնք ներքնապէս պէտք է մերձենան Քրիստոսի, որպէսզի յախտենական ճշմարտութիւնները իրենց միտքերէն և հոգիներէն ներս թափանցեն, նախապէս սրբուած ըլլալով իրենց մեղքերէն և ապաշխարութեամբ պատրաստուած՝ այդ ճշմարտութիւնները ընդունելու:

«Ծաշու Մուտք»ը ատենօր Պատարագի սկզբնաւորութիւնը կը յատկանշէր: Հետագային, երբ «Առաջադրութիւն» և «Սկիզբն» աւելցուեցան, «Ծաշու Մուտք»ը Աւետարանի հանդիսաւոր բարձրացումին վերածուեցաւ:

Երեքսրբեան Շարականը Կ. Պոլսոյ Պատարագին մէջ առնուեցաւ 434-ի և 446-ի միջոցին: Աւելի ետք, 471ին, Անտիոքի Պետրոս Թափիչ Պատրիարքը, աւելցուց «Որ խաչեցար վասն մեր» բանաձեւը, ուզելով շեշտել այն ուղղափառ վարդապետութիւնը, թէ Ս. Երրորդութեան Երկրորդ Անձը տառապէցաւ խաչին վրայ:

Ծաշու արարողութեան «Մեծ քարոզ»ը իր ներկայ ձեւին մէջ յիշատակուած է Յովհան Օճնեցիի կողմէ (717–728):

## 15. ԸՆԹԵՐՑՈՒԱԾՔ

Հին և նոր Կտակարաններու աւոր պատշաճ ընթերցուածները որոշուած են Եկեղեցիին կողմէ, Տօնացոյցի մէջ նշանակուած տօներու տարեկան հոլովոյթին համաձայն: Հետեւաբար, իրաքանչիր ընթերցուած ուղղակի կամ անուղղակի կերպով, աղերս ունի տարեշրջանի տուեալ օրուան իմաստին հետ: Տօնացոյցը կը բովանդակէ քրիստոնէական պատգամին ամէնէն ցայտուն եւ էական կտերը ամբողջութեամբ, այնպէս ինչպէս ծանուցուած է Հին եւ Նոր Կտակարաններուն մէջ:

Ծաշու սաղմոսը՝ մեսեղին և ալելուիան, փոխադարձաբար մարգարէներու, առաքեալներու և Աւետարանի ընթերցումներէն առաջ կարդացուող սաղմոսի համարներ են և իրենց յաջորդող ընթերցուածին կամ ընթերցուածներուն գլխաւոր նիւթը կը ներկայացնեն:

Մարգարէներու ընթերցուածը Հին Կտակարանի Մարգարէներէն մէկուն ընթերցումը պարունակելէ զատ, կրնայ նաեւ Հին Կտակարանի միւս գիրքերէն ալ ընթերցում մը տալ: Նոյնպէս, Առաքեալներու ընթերցուածը՝ կրնայ մէկ կամ աւելի ընթերցումներ բովանդակել Նոր Կտակարանի որիշ առաքելական գրուածքներէն: Սակայն Աւետարանը միշտ ալ միակ ընթերցում մըն է, չորս Աւետարաններու որեւէ մէկէն առնուած:

Հաւատացեալները պէտք է ուշադրութեամբ հետեւին Ս. Գրոց ընթերցումներուն, ջանալով հասկնալ զանոնք ոչ-քննադատական մտային տրամադրութեամբ: Պէտք է այնպէս նկատեն, թէ ուղղակի իրենց է որ կը յայտարարուի կարդացուած հատուածներուն բովանդակած պատգամը: Երբեք պէտք չէ որ կարդացուածին արժէքին մասին դատաւորներու դերը ստանձնեն, այլ ընդհակառակը, պէտք է այնպէս նկատեն, թէ իրենք են, որ կը դատուին այդ «ընթերցուած»ներուն պարունակած աստուածային ազդարարութիւններով եւ կամ զօրութեամբ հասկցուած այն իմաստներէն, զորս «ընթերցուած»ին դէպքերը կը թելադրեն: Ս. Պատարագի Ժամը Ս. Գրոց գիտական ուսումնասիրութեան պահը չէ. այն առաւելաբար Ժամանակն է խոնարի և բարեպաշտ կրաւորական վերաբերումի մը, որպէսզի աստուածային Բանին միջոցով վերէն տրուած լոյսը ճառագայթէ ներկաներուն հոգիին մէջ:

Տօնացոյցին մէջ դասերու ընտրութիւնը և կարգաւորումը միակ անձի մը գործը չէ և որոշ թուականի մը չէ կատարուած: Պասերուն տարեշրջանի

ընթացքին որոշ օրերու յատկացումը տեղի ունեցած է աստիճանաբար, եկեղեցական տարրին լրի կազմութեան առիթով:

Գալով «աստիճաններու» ակնարկութեան, որուն կը հանդիպինք Ս. Պատարագի ժամերգութեան կանոններուն մէջ, յիշատակութիւն մըն է նախնական Եկեղեցիի մէկ սովորութեան, ըստ որում երգեցիկ դպիրները դէպի եպիսկոպոսին գահը առաջնորդող սանուղներուն վրայ կը կենացին եւ դասերուն կամ ընթերցումներուն միջեւ սաղմոսներ կ'երգէին: «Աստիճան»՝ Ծաշու սաղմոսը լատիներէն «աստիճան»՝ «գրադու»(գրադու) բառէն եկած է և Պատարագի ամէնէն հին երգն է:

Հետագային, Հայաստանի մէջ՝ ԺԲ. դարէն ետք, պատարագիչ քահանան և կամ պատարագիչ եպիսկոպոսին սպասարկող քահանաները միայն սովոր էին նատի Եկեղեցւոյ արեւելեան խորանի կիսաբոլորածեւ մասի աստիճաններուն վրայ, երեք ընթերցուածներէն առաջին երկուքին կարդացուած պահուն: ԺԲ. դարէն ետք, սակայն, երբ կիսաբոլորածեւի շուրջ աստիճաններ ունենալու սովորութիւնը վերջ գտաւ, պատարագիչ եպիսկոպոսը կը նատէր աթոռի մը վրայ, որ զետեղուած կ'ըլլար կիսաբոլորածեւին հիւսիսակողմը, և որ դէպի հարաւ կը նայէր:

Պատարագիչ եպիսկոպոսին գահը միշտ կիսաբոլորածեւին հարաւակողմը եղած է, որ սովոր էր նատի երկու առաջին ընթերցումներու միջոցին, ինչպէս նաև քարոզի ատեն, դէմքը դէպի արեւմուտք: Ներկայիս, սակայն, որովհետեւ պատարագիչ քահանան աթոռի վրայ չի նատիր, պատարագիչ եպիսկոպոսին աթոռը կիսաբոլորածեւին հիւսիսակողմը կը դրուի:

Մեսեղին՝ որ հովմէական Պատարագի tract-ն է, մէջտեղի սաղմոսն է (յունարէն messedion բառէն), որ կ'երգուի կամ կ'արտասանուի Ծաշու սաղմոսին և ալէլուիային միջեւ:

Ալէլուիան իր ծագումը առած է հրէական Սինակոկէն, որ ընթերցումներու միջեւ սաղմոսներ կ'երգուին: Հայկական Ս. Պատարագի հին ժամագիրքներու մէջ ալէլուիան շքեղ երաժշտութեամբ դաշնաւուած է իբր մեներգ երգուելու համար:

Յուստինոս Մարտիրոս 145-ին գրելով, կ'ըսէ, թէ Առաքեալներու և Մարգարէներու ընթերցուածները Ծաշու արարողութեան միջոցին կը կարդացուին: Երբ «առաքեալներու գրուածքներ» կ'ըսէ, բնականաբար պէտք է հասկանք նաև Աւետարանները: Դ. դարու վերջերը՝ Ծաշու արարողութեան միջոցին երեք ընթերցումներ կամ դասեր կարդալու սովորութիւնը՝ Հին Կտակարանէն, Առաքելոց Թուղթերէն և Աւետարաններէն, ամէնուրեք հաստատուեցաւ իբր բնականոն օրէնք: Հոռվմէական և Յոյն Եկեղեցիներուն մէջ Ե. դարու վերջերը Հին Կտակարանէն կարդալու սովորութիւնը վերջ գտաւ:

Ընթերցուածները կ'եղանակաւորուին՝ փոխանակ սովորական կերպով կարդացուելու, որովհետեւ եղանակաւորումը հանդիսաւոր և յստակ բնոյթ կու տայ արտասանութեան: Այս սովորութիւնը ծանօթ էր հրէական սինակոկին մէջ ալ, և այնպէս կը թուի, թէ անկէ քրիստոնէական Եկեղեցիին անցած է Բ. դարէն ետք: Անպաշտօն խօսակցութեան ձայնը նորու թիւն մըն է, որ միշին դարուն մուտք գործած է Հոռվմէական Եկեղեցիին միջոցով:

Քարոզը՝ սկզբնապէս, մեկնութիւն մըն էր (և սովորաբար այդ պէտք է ըլլայ) ընթերցուածի մէջ կարդացուած դասերու մասին:

Ամէնէն հին ժամանակներէն սկսեալ (145թ.) քարոզը ընթերցուածներուն կը հետեւի: Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ մէջ ընդհանրապէս քարոզը կը տրուի Առաքելոց թուղթին և Աւետարանի ընթերցուածներուն միջեւ, այսինքն ընթերցուածներու յատկացուած քաժնին մէջ: (Գործնական պատճառներով՝ Երկայիս քարոզը առհասարակ «Հայր մեր» տէրունական աղօթքէն առաջ կը տրուի: Խանօթ. Խմբ.)

Ծաշու արարողութեան միջոցին խօսուած քարոզը իսկապէս Եկեղեցիին հաւաքական վկայութեան արտայայտութիւնն էր հաւատքի մասին: Ասոր համար է, որ Եպիսկոպոսը քարոզած ատեն, գահուն վրայ կը նատի, որպէս ուսուցչական աթոռի: Հետեւաբար, նախնական դարերուն, քահանաները իրաւասութիւն չունեին Եկեղեցիին մէջ ուսուցանելու Պատարագի ընթացքին: Գ. դարուն՝ եթէ քահանայ մը Ծաշու

արարողութեան ընթացքին քարոզ խօսէր, պարզապէս գայթակղութիւն կը նկատուէր:

Հայաստանեայց Եկեղեցին մէջ, դեռ եւս, ըստ կանոնի, քահանաները իրաւասութիւն չունին քարոզելու: Անոնք միմիայն յորդորներ կրնան տալ: Եւ սակայն, Ե. դարէն սկսեալ, վաճական քահանաներ իշխանութիւն ստացան Եկեղեցին մէջ քարոզելու: ԺՊ. դարուն ևս «ուսուցիչներու կարգ» մը հաստատուեցաւ, և պաշտօնապէս վարդապետական հեղինակութիւն տրուեցաւ արժանաւոր վաճական քահանաներու, որոնք եպիսկոպոսին կողմէ կատարուած յատուկ ծէսերու միջոցաւ Եկեղեցին մէջ ուսուցանելու շնորհը ստացան:

## 16. ՀԱԻԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿ

Հայատոյ Հանգանակը քրիստոնէական հաւատքին էական տարրերուն յայտարարութիւնն է, որոնց գանձարանն է Եկեղեցին:

Հայատոյ Հանգանակը կ'արտասանուի Ծաշու արարողութեան միջոցին, ընթերցուածներէն անմիջապէս ետք, որպէսզի հաւատացեալին միտքը ճշգրիտ կերպով կեդրոնանայ Ս. Գրոց ճշմարտութիւններուն վրայ, տրուած ըլլալով որ ան՝ իբր քրիստոնէայ, այս ճշմարտութիւններով է որ կ'առաջնորդուի իր կեանքին մէջ:

Երբ Հայատոյ Հանգանակը կ'արտասանուի միաբերան, բարեպաշտ ժողովուրդը պէտք է Եկեղեցին ուսուցումներուն մասին վերանորոգէ իր միտքը, և ամենայն խոնարհութեամբ այդ հաւատքի պահանջներուն ենթարկուի, ընդունելով անոր ամէնէն թաքուն իմաստներուն պահանջները: Հայատացեալները պէտք է ջանան նաեւ լուսաւորուած միտքով այդ հաւատքին հիման վրայ, գործելու առաջադրութիւնը վերանորոգել և զօրացնել:

Ս. Իրենէոս (+202) կ'ըսէ. «Հայատքի յայտարարութեան պաշտօնը ստանձնելէ ետք, Եկեղեցին՝ հակառակ անոր որ ամբողջ աշխարհի վրայ սփոռուած է, եռանդագին կերպով կը պահպանէ հաւատքի այդ կանոնները, որպէս թէ միակ ընտանիք մը եղած ըլլայ և միահամուռ կերպով կը հաւատայ անոնց, իբր միակ հոգի մը, և միննոյն սիրտը կրող ամբողջութիւն մը....: Եւ ինչպէս Եկեղեցին մէջ նախագահող եպիսկոպոսներու պարագային՝ այն որ խիստ ճարտար է ուսուցանելու մէջ, ասկէ ուրիշ բան չի կրնար ըսել, — որովհետեւ ո՞չ ոք իր ուսուցիչն աւելի բարձր կրնայ ըլլալ. և թէպէտ լոկ խեղճ ուսուցիչ մըն է, իր կարգին չի գեղչեր աւանդութեան բովանդակութիւնը:»

Հայատոյ Հանգանակը Ս. Պատարագին մէջ առնուած է 473-ին, Անտիոքի Պետրոս «Թափիչ» կոչեցեալ Պատրիարքին կողմէ: Ասիկա ցոյց մըն էր Քաղկեդոնի ժողովին դէմ, որուն յատկանշական բանաձեւը տեղ չէր գտած Հայատոյ Հանգանակին մէջ: Անտիոքէն սկսելով՝ Հայատոյ Հանգանակը արտասանելու այս սովորութիւնը քրիստոնէայ աշխարհի ամէն կողմը տարածուեցաւ: Արդէն իսկ 511-ին Կ. Պոլսոյ կողմէ որդեգրուեցաւ, եւ 589-ին ալ ընդունեցաւ Արեւմուտքի մէջ:

Ինչպէս նաև Նարսային (Ե. դարու վերջը) Կեղծ-Դիտնիսիոսի անունով ծանօթ Պատարագին մէջ (մօտաւորապէս 485), Հայատոյ Հանգանակը Ալետարանի ընթերցումէն ետք կ'արտասանուէր: Նոյնակս Ե. դարէն ի վեր Հայատանեայց Եկեղեցու մէջ Հայատոյ Հանգանակը միշտ նոյն տեղը կը պահէ:

Հայկական Ծաշու արարողութեան մէջ՝ Հայատոյ Հանգանակին յաջորդող Գոհարանութիւնը ԺԳ. դարուն գործածուած է առաջին անգամ: ԺԵ. դարուն Ս. Գրիգոր Լուսաւորչին վերագրուեցաւ սկզբնական գործածութիւնը:

## 17. ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐՈՒՆ ՅԱԶՈՐԴՈՂ ԱՂՕԹՔԸ

Ընթերցուածներուն յաջորդող աղօթքները, մաշու արարողութեան եզրափակման աղօթքներ են: Ասոնց առաջին երկուքը Քրիստոսի շարչարանքներուն կ'ակնարկեն, ուզելով զգացնել, թէ հաւատացեալները ստիպուած են տառապանքներու հանդուրժել աշխարհի մէջ, որպէսզի հաստատ մնան հաւատորի մէջ: Ֆետոյ, Ս. Հոգիին շնորհները կը խնդրուին, որպէսզի հաւատացեալները զօրութիւն ստանան աշխարհի դէմ իրենց մղելիք պայքարին մէջ: Երկրորդ աղօթքը խաղաղութեան համար պաղատանք մըն է: Այս երկու աղօթքներուն ալ նիւթը արձակումի աղօթքներու յատուկ բնաբաններ են:

Երբ ընթերցուածներուն յաջորդող քարոզը և աղօթքները կ'արտասանուին, հաւատացեալները պէտք է մտամիովուին և պատրաստ զգան Ս. Հաղորդութեան Մեծ Խորհուրդին:

Լաւոդիկէի ժողովը— Դ. դար, երեք աղօթքներ յանձնարարած էր հաւատացեալներուն համար, Ողջոյն—էն առաջ արտասանելի, որոնցմէ առաջինը պէտք էր լուս աղօթքել, իսկ երկրորդը և երրորդը՝ քարձրածայն: Հայկական Պատարագը միայն երկու աղօթք ունի, առաջինը՝ լուս, և երկրորդը՝ քարձրածայն:

Ընթերցուածներուն յաջորդող աղօթքները՝ Ս. Մարկոսի Պատարագին մէջ, ընդհանրապէս քարոզին յաջորդող աղօթքներ կը կոչուին: Եգիպտական աւանդութեան Պատարագն էր այս: Հետագային այս աղօթքները դուրս ձգուեցան Ս. Մարկոսի Պատարագէն: Հայկական այս աղօթքներուն ծագումը յստակ չէ, որովհետեւ անոնք չեն նմանիր Ս. Սրապիոնի կողմէ յիշուած (Դ. դարու կիսուն) հաւատացեալներու աղօթքին: Հայանական է՝ որ երբ հաւատացեալներու աղօթքը տեղափոխուեցաւ և Ս. Հաղորդութեան մէջ Վերակոչում-էն անմիջապէս եւոք դրուեցաւ, միս աղօթքները իրենց նշանակութիւնը կորսնցուցին և վերցուեցան, և ներկայս մեր գործածած աղօթքները այդ վերջիններուն տեղը գրաւեցին, յարմար ըլլալով մաշու արարողութեան եզրափակման:

Իսկ Դ. դարուն, ընդհանուր յիշատակութիւնները, որոնք նախապէս հաւատացեալներու աղօթքներուն մաս կը կազմէին, Ս. Հաղորդութեան Խորհուրդին մէջ առնուեցան:

Ժ. Դարուն քարոզը կը խօսուիր ճիշդ այս պահուն, մաշու Պաշտօնի աւարտին, համաձայն Խորհրդու Անձեւացիի (950 թ.):

## Գ. ԿԱՆՈՆ ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ

### 18. Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ ԲՆՈՅԹԸ

Ս. Հաղորդութեան Խորհուրդը և կամ Ս. Պատարագը, ինչպէս հայ և ուրիշ արեւելեան Եկեղեցիներ կ'անուանեն զայն, մեր Տիրոջ մահը կը ներկայացնէ (Ա. Կորնթ. 11, 26): Ան հաղորդակցութիւն մըն է Յիսուսի հետ, իբր բարեկամ և Քրիստոսի հետ՝ իբր Որդի Աստուծոյ: Ան իսկական մանանան է, օրավակիգը Քրիստոնեայի մը կեանքին: Նոյն ատեն, երկնային, յափառեանական խնճոյքին ալ նախաճաշակն է, և Քրիստոսի երկրորդ զալուստը կը կանխագուշակէ: Այդ Խորհուրդին միջոցաւ, նոյնինքն Քրիստոս Կ'իշնէ աշխարհ, բնակելու անոնց միջեւ, որոնք զինք կը պաշտեն (Ղուկ. 22, 3): Ս. Հաղորդութիւնը կ'իրագործէ նաև Ս. Հոգիին ծաւալումը, քանի որ անոր միջոցով է, որ կը ստանանք Ս. Հոգին (Ա. Կորնթ. 12, 13): Այլեւ միջոցն է յափառեանական կեանքը ապահովելու (Յովհ. 6, 53-54): Ս. Հաղորդութիւնը Եկեղեցին միութեան կապն է (Ա. Կորնթ. 10, 17), և Եկեղեցւոյ մէկ ձեռնարկը՝ որու միջոցաւ Քրիստոնեաները իրենց անձերը Տիրոջ կը նուիրեն և գիտակից կը դառնան՝ անոր իրենց մէջ իրայատուկ ներկայութեան, իբ իսկ խօսքին համաձայն: «Ուր որ երկու կամ երեք հոգի կը հաւաքուին իմ անունով,

այնտեղ եմ ես, անոնց միջեւ» (Մատթ. 18, 20):

Ս. Պատարագին մէջ, Եկեղեցին կը գործէ «ի յիշատակ իրեն»: Քրիստոսի պատուերին համաձայն, Եկեղեցին կը գործէ ո՞չ միայն նորոգելու համար վաղեմի յիշատակ մը, այլև իրացնելու համար Քրիստոսի ամբողջ գործունեութիւնը, մասնակցելով անոր կատարած այն զոհաբերութեան՝ որով իր անձը Հօր Աստուծոյ մատոյց՝ մեզ համար: Եկեղեցին այս բանը կ'ընէ ի նշան այն իրողութեան, որ ինք Քրիստոսի մարմինն է: Ինչպէս որ Քրիստոսի մարմինն ու արիւնը Գողգոթայի վրայ մատուցուելով միակ և մեր ամէնուն համար զենուած պատարագ մը եղաւ, և որ կը մատուցուի և կ'ընդունուի երկնաւոր խորանին վրայ մշտնշենապէս, այնպէս եւս Եկեղեցին կ'իրագործէ և կը հաստատէ այդ յախտենական, հոգեւոր պատարագը, այստեղ՝ երկրի վրայ, տեսական կերպով:

Ուրեմն Ս. Պատարագի ընթացքին Եկեղեցին գոհա-բերութիւնը՝ արարք մըն է, որ սերտ կապակցութիւն ունի երկինքի մէջ Քրիստոսի կատարածին հետ: Եկեղեցին միշտ իր մարմնին մէջ կը կրէ Տէր Յիսուսի մահը, որպէսզի, նոյնապէս Յիսուսի կեանքը յայտնուի իր այդ մարմնոյն մէջ (Բ. Կորնթ. 9, 10):

Ուստադդութեան բառերը (Մատթ. 26, 26—28) Քրիստոսի չարչարանքներուն յիշատակութենէն անմիջապէս ետք կ'արտասանուին Ս. Պատարագի մէջ: Ան կը նշանակէ, թէ Քրիստոսի Վերջին Ընթրիքի առիթով ըրած յանձնարութիւնը, «Ըրէք»ը, միայն իր բառերը կրկնել չի նշանակեր: Բառերը ըսելը ցոյց կու տայ պատճառը, թէ ինչո՞ւ և ի՞նչ հեղինակութեամբ քահանան կը կատարէ այն ինչ որ Քրիստոս ինք կատարեց Գողգոթայի վրայ: Եկեղեցին հացը և գինին կը նոյնացնէ Քրիստոսի մարմնին և արիւնին հետ, որովհետեւ նոյնինքն Քրիստոս Վերջին Ընթրիքին առիթով ըրած խօսքերով նոյնացուց զանոնք և ատով հաստատեց խորիրդանշական դրութիւնը: Ս. Պատարագը ո՞չ միայն Վերջին Ընթրիքը կը վերակոչէ, այլ նաև Քրիստոսի բովանդակ մարդեղութիւնը եւ զոհաբերութիւնը. հետեւաբար այդ զոհաբերումը գործօն և ներկայ կը դարձնէ և իր արդեամբ՝ հաղորդուղներուն և Եկեղեցին մէջ:

Ս. Իրենէոսի բառերով, Ս. Պատարագի մէջ, մարմնի ու հոգիի միութիւնը կը ցուցաբերուի: Որոգինէսի բառերով՝ Ս. Հաղորդութեան Խորհուրդին մէջ Եկեղեցին Քրիստոսի խկական և աւելի կատարեալ մարմնը կը դառնայ, բաղդատելով Քրիստոսի ֆիզիքական մարմնին հետ, որ խաչուեցաւ և յարութիւն առաւ: Ս. Հաղորդութեան Խորհուրդը՝ իր էութեան մէջ արարք մը ըլլալով և Եկեղեցին այդ արարքը ի գործ դնելով, իր Քրիստոսի մէկ պաշտօնակատարը, անոր կամքը կը կատարէ որպէս անոր մարմնը: Հետեւաբար Ս. Պատարագը անհրաժեշտօրէն կը դառնայ Քրիստոսի զոհաբերական արարքը, և ինչ որ կը մատուցուի Ս. Հաղորդութեան Խորհուրդին միջոցով, կը դառնայ այն ինչ որ Քրիստոս զոհուց Գողգոթայի վրայ:

Ս. Պատարագը ընդլայնումն է այն չորս տարրերուն, որոնք Քրիստոսի կատարած արարողութիւնը կը կազմէին, իր այդ Խորհուրդը հաստատելուն առիթով, այնպէս ինչպէս արձանագրուած կը գտնենք Աւետարաններուն մէջ: Այսպէս Քրիստոս, ա. «Հաց առաւ», թ. «Գոհացաւ», գ. «Բեկանեց», և դ. «Տուաւ աշակերտներուն»: Քրիստոսի այս չորս արարքներուն կը համապատասխանեն ա. Մատուցումն Ընծայից, թ. Գոհութիւն, գ. Թաթախումն եւ Բեկումն, և դ. Հաղորդութիւն:

Նախնական քրիստոնէական Եկեղեցին մէջ միակ իրաւասու պատարագիչը եպիսկոպոսն էր, որպէս ներկայացուցիչը Քրիստոսի, որ, ինչպէս պիտի ըսէինք, «նախագահն» էր Վերջին Ընթրիքին:

Ս. Հաղորդութեան Խորհուրդը Դ. դարէն ասդին, սկսաւ նկատուիլ «երկիր եւ սարսափ ազդող խորհուրդ մը»: Ըստ Յովհան Ռոկերանի՝ Ս. Հաղորդութեան Խորհուրդը «կը ներկայացնէ վայրկեան մը՝ երբ երկինքը կը բացուի եւ հրեշտակներ կ'իշնեն»:

Խորհուրդին իբր «ամեն» բանի մը մօտենալու այս ըմբռնումը զարգա-

ցաւ նախ Երուսաղէմի մէջ Դ. դարուն, Ս. Կիլրեկի ժամանակ, եւ հետզհետէ դէախ հիւսիս տարածուեցաւ: Եւ այդ հզօր գործօն մը դարձաւ Արեւելեան Եկեղեցիներու Ս. Պատարագի բարեշրջումին մէջ:

Իրք հետեւանք այս բարեշրջումին, հաւատացեալները յարմար չէին նկատեր «տեսնել» կամ «լսել» «ահեղ խորհուրդը», որ հանրութեան ներկայացնելիք բան մը չեր:

Այս պատճառով, հետզհետէ Ս. Հաղորդութեան աղօթքները «գաղտնի» դարձան. իսկ Ս. Պատարագի այն մասերը, որոնք բարձրաձայն կ'երգուին կամ կ'արտասանուին, աստիճանաբար հետագայ դարերուն մէջ աւելցուեցան, որպէսզի աղօթքներու իմաստը ճոխանայ եւ հանդիսաւոր կերպով ներկայացուի: Միեւնոյն ատեն, այդպիսով հաւատացեալները պիտի պատրաստուին Ս. Խորհուրդը ընդունելու:

## 19. ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԸՆԾԱՅԻ

«Ընծայից Մատուցում»ը տեղի կ'ունենայ, երբ ընծաները խորան կը քերուին՝ իրք Եկեղեցիին գոհը:

Աշխարհական անհատ մը, երբ Ս. Հաղորդութեան Խորհուրդին համար հաց և գիճի կը նուիրէ, իր անձին համար քահանայական դերը կատարած կ'ըլլայ: Իսկ երբ անհատական նուիրատուութիւնները ի մի հաւաքուին— ինչ ձեւի տակ ևս ըլլան անոնք — քահանան միասնաբար կը մատուցանէ զանոնք, որովհետեւ ինք է, որ կը ներկայացնէ Եկեղեցին, նոյնինքն Եկեղեցիին համար քահանայագործելով: Հետեւաբար Հայր Աստուծոյ կը ներկայացնէ զայն իր լրութեան մէջ իրք միակ մարմին մը: Այն ատեն Հայր Աստուծ կ'ընդունի այդ ընծան, սիրեցեալին՝ այսինքն իր Որդիին, Քրիստոսի միջոցով, և անոր մարմնին կը փոխակերպէ զայն: Երբ այս ընդունելութեան պարագան իր եզրակացութեան կը յանգի, ժողովուրդը կը գոչէ՝ «Աբբա, Հայր», Ս. Հաղորդութեան աղօթքէն ետք Տէրունական աղօթքը երգելով:

Ուրեմն Ս. Հաղորդութեան Խորհուրդը երեք գործօններ կը պահանջէ՝ իրք արարողութիւն: Նախ, հաւատացեալը իր սեփական ընծաները կը մատուցանէ, իր իսկ անձին համար: Յետոյ, սարկաւագը սոյն անհատական ընծաները ի մի կը հաւաքէ, և զանոնք Եկեղեցիին միասնուագ մատուցած նուէրին կը վերածէ: Ի վերջոյ, եպիսկոպոսը կամ քահանան, Սրբարանին մէջ Հայր Աստուծոյ կը մատուցանէ միասնական այդ ընծան, ամբողջ ժողովուրդին կողմէ, փոխանորդաբար:

Ներսէս Լամբրոնացին կը բացատրէ, թէ միայն քահանան է՝ որ կրնայ մերձենալ Հայր Աստուծոյ, Սրբարանին մէջ, քանի ինք Քրիստոսը կը ներկայացնէ: Իսկ ժողովուրդը կրնայ միայն Որդիին մերձենալ: Այլապէս, Քրիստոսի միջնորդութեան պէտք պիտի ըլլար, ուստի և՝ քահանայի:

Ս. Իրենէոս կ'ըսէ, թէ Ս. Հաղորդութիւնը այն է Եկեղեցիին համար, ինչ որ էր փոքրիկ լուսան այրի կնոշ համար՝ «իր ամբողջ կեանքը» Աստուծոյ գանձանակին մէջ նետուած (Մարկ. 12,42-44): «Մարմնին և հոգիին միութիւնը կը ծանուցանենք... երկրաւոր նիւթեր մատուցանելով իրեն»:

Հայերէնի մէջ, անհատին ընծայաբերումը կը կոչուի առբերել — բերել դէպի, — սարկաւագինը՝ վերաբերել — բերել վեր — իսկ քահանայինը՝ մատուցանել — մատուցում, մօտ բերել:

## 20. ՄԵԾ ՄՈՒՏՔ

Մեծ Մուտքը կը ներկայացնէ սարկաւագին կողմէ նուէրներուն Ս. Սեղան բերուիլը, այսինքն՝ զանոնք հոն, Աստուծոյ ներկայութեան հանելը: Միեւնոյն ատեն ան կը թելադրէ Քրիստոսի մուտքը իր փրկարար գործունէութեան մէջ, իր չարչարանքներով, խաչելութեամբ և մահով, «ամէն անոնց հետ, որ իրեն կը պատկանին»: Ֆոյց կու տայ նաեւ Քրիստոսի դէպի խաչ ընթանալը, Քրիստոսի պատարագի «սեղան»ը ըլլալով նոյնինքն խաչը:

Փրկութեան խորհուրդին սիրտն ու հոգին կը կազմէ այս: Հետեւաբար,

միմիայն նախաձեռնողներն են, որ կրնան մասնակցիլ անոր: Դուրս կը ձգուին երախաները, խորհուրդին անհաղորդ մնացողները և շմկրտուածները: Նոյնպէս և ապաշխարողները, որոնք առժամաբար կորսնցուցած են մկրտութեամբ իրենց ընծայուած իրաւունքը:

**Մեծ Մուտքի աղօթքը՝ Եկեղեցիին քահանայութեան հետ Քրիստոսի քահանայութեան ունեցած աղերսը կը յայտնաբերէ:**

**Մեծ Մուտքի փոխը՝ իբր Արքայ կը ներկայացնէ զՔրիստոս, որ մարզական քալուածքով կ'երթայ յաղթելու մեղքին ու մահուան:**

**Մեծ Մուտքի ընթացքին՝ հաւատացեալները պէտք է ի ներքուստ ընկերակցին Քրիստոսի՝ դէպի իր խաչը, առաջադրելով տառապիլ իրեն հետ, ինչպէս և մեռնիլ ու յաղթել իրեն հետ:**

Նախնական Եկեղեցիին մէջ, Ս. Հաղորդութեան Խորհուրդը սկսելէ առաջ, սարկաւագը հանդիսաւոր կերպով ընծաները Սեղանէն դէպի Ս. Խորան կը բերէր, հաւատացեալները նախապէս զանոնք Սեղանին վրայ դրած ըլլալով:

Այս արարողութիւնը ներկայայիս Մեծ Մուտքի ձեւը ստացած է և Զ. դարէն առաջ միշտ լոելեայն տեղի կ'ունենար: Սաղմունները եւ երգերը այն շրջանէն ետք աւելցուած են, եւ հանդիսաւորութիւն ձեռք ձգելու մտադրութեամբ:

Ծ. դարու կիսուն, Խոսրով Անձեւացիի ծանօթ Հայկական Պատարագին մէջ, այս սաղմունները, շարականները եւայլն գոյութիւն չունեին տակաւին: Սակայն ԾԲ. Դարու կիսուն, որոշ է՝ թէ մաս կը կազմէին անոր:

Մինչեւ Դ. դար, յիրաւի ամէն կարգի օտարներուն արգիլուած էր ներկայ ըլլալ կամ Ս. Հաղորդութեան մասնակցիլ: Հետեւաբար, խնդրող առարկայ չէր ըլլալ ամէն ոք պատարագի հրաւիրելը, քանի որ այս վերջինը հաւաքական ըլլալով հանդերձ, հանրային չէր: Հետագային, երբ մանուկներու մկրտութիւնը տիեզերական դարձաւ, եւ անհաւատներ չմնացին, միայն նզովեալները եւ ապաշխարողներն էին, որ դուրս կը դրուէին: Աւելի ետք, սակայն երբ հաւատացեալները իրենք իրենց երկշոտ դարձան ընծայաբերելու եւ հաղորդուելու, անարժանութեան պատրուակին ներքեւ, ապաշխարողները եւ ուրիշներ դուրս հանելու սովորութիւնը վերջ գտաւ: Դիոնիսիոս Արիսպագացին կ'ըսէ. «Պէտք է զետնար, թէ այսպիսի դասակարգերու բաժանումը եւ խորութիւնը տեղի չ'ունենար ներկայիս:

Թէոդորոս Մոպուեստացի (+428) կը գուէ, թէ Մատուցումի ատեն սարկաւագները կը ներկայացնեն իրեշտակները: Ասոնք ընծաները խորանին վրայ կը դնեն, Քրիստոսի շարշարանքը լրացնելու եւ զինք գերեզման դնելու համար: Երկու կողմը կենալով Ս. Մարմնին վերեւ օդը կը հովահարեն քշոցով...: Այս կերպով ցոյց կու տաճ հոն հանգչող Մարմնին մեծասրանշ հանգամանքը: Որովհետեւ, ծանօթ սովորութեան մը համաձայն, երբ այս աշխարհի մեծերէն մէկուն մարմինը դագաղի վրայ կը դրուի, մէկ քանի հոգի օդը կը հովահարեն:

## 21. ՄԱՏՈՒՅՈՒՄՆ ԸՆԾԱՅԻՑ

Սա կը խորհրդանշէ Քրիստոսի խաչի վրայ և գերեզմանի մէջ դրուիլը, որպէս Պատարագի Սեղանին վրայ: Ընծաները Սեղանին վրայ տեղաւորելէ ետք, քահանան կը խնկարէ անոնց, ի յիշատակ այն խունկին, զոր կանայք բերին Տիրոջ գերեզմանը (Ղոկ. 24,1):

Ընծաներու Մատուցումի ընթացքին՝ հաւատացեալները պէտք է արծարծեն իրենց սրտերուն մէջ Հաւատքի, Ցոյսի, Սիրոյ և Գրութեան զգացումները: «Քարոզ Մատուցման»ը՝ այս երեք առաքինութիւններուն կարծ մէկ դրուատիքն է: Հաւատացեալները եւս՝ պէտք է խնդրեն Աստուծմէ, որ ընդունի իրենց հոգեկան նույները, Քրիստոսով: Պէտք է նաև նոր Ուխտադրութիւն մը ընեն իրենց կեանքերը Աստուծոյ նուիրելու:

«Մատուցումն Ընծայից»ի աղօթքները Պատարագին աւելցուած են Ե-Ը. դարերուն: Մատուցումի հնագոյն աղօթքները կարելի է գտնել Ս. Բարսեղի

Պատարագին մէջ, որուն հետևողութեամբ կերպարանաւորուած է Հայկական Պատարագը: Մատուցումի հայերէն աղօթքը՝ «Տէր Զօրութեանց» Ս. Բարսեղին է, սակայն կը կրէ Ս. Աթանասի անոնը, եւ կը պատկերացնէ աւանդութիւն մը, որ գոյութիւն ունեցած է՝ Արեւելեան Եկեղեցիներու մէջ Երուսաղէմի ծէսին տարածումէն առաջ:

Ընծաներու Մատուցումի Քարոզը՝ իր ներկայ ձեւով յիշուած է Յովհան Մանդակունիի կողմէ՝ անոր մէկ հոգեւոր ճառին մէջ (478-+490):

## 22. ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԲՈՅՐԸ ԿԱՄ ՈՂՋՈՅՆԸ

Խաղաղութեան համբոյր՝ որ հաշտութեան գրաւականն է, հաւատացեալներուն Ս. Հոգիով իրարու հետ եղբայրացումի խորհրդանշանն է. նոյնպէս եւ՝ Աստուծոյ սիրով Եկեղեցին Միութեան: Երբ ընծաները խորանին վրայ կը զետեղուին՝ Քրիստոսի հաւաքական Մարմինը՝ այսինքն Եկեղեցին, հանդերձ իր անդամներով, խորհրդանշական կերպով Երկնային Խորանին վրայ կը դրուի, այդ կերպով՝ Աստուած իր արարածներուն հետ կը հաշտուի:

Երբ հաւատացեալները կը ստանան ողջոյնը և իրենց կարգին կը փոխանցեն զայն, պէտք է ջանան ըմբռնել և զգալ իրենց ներքին հաշտութիւնը Աստուծոյ հետ, ինչպէս և իրաքանչիր քրիստոնեայ ընկերոջ հետ: Պէտք է ջանան մաքրագործել իրենց անձերը՝ հպարտութենէ, ատելութենէ, նախանձէ, չարամտութենէ, և ուրիշ այս կարգի ամէն մոլութիւններէ՝ որ անհամերաշխութիւն կը ստեղծեն, կը խանգարեն ներդաշնակութիւնը՝ Քրիստոսի Մարմնին մէջ, որ է Եկեղեցին:

Մեր Տիրոջ ժամանակ, այտերու համբոյրը բարեւելու ձեւ մըն էր (Ղուկ. 7, 45), ինչպէս որ մինչեւ այսօր սովորութիւն է Մերձաւոր Արեւելքի մէջ՝ սերտ բարեկամներու միջեւ: Պողոս Սուաքեալ կը յանձնարարէ հաւատացեալներուն, որ զիրար ողջունեն «սուրբ համբոյրով» (Հուվմ. 16, 16. Ա.Կորնթ. 16, 20. Բ. Կորնթ. 12, 12): Տիրոջ համբոյրը իրեններուն տուած բարեւն էր: Ատելութենէ յառաջ եկած անձնական վէճեր կամ Եկեղեցական պառակտումներէ բխած նոյն կարգի անհամաձայնութիւններ «պիտի ապականէին ձեր ընծան» եւ այսպէսով Քրիստոսի Մարմնին Միութիւնը պիտի խաթարէին (Մատթ. 5, 23): Այս է պատճառը, որ Հաղորդութիւն ստանալու արժանի ըլլալու համար, Բ. դարու Եկեղեցական կանոնի մը համաձայն, հաւատացեալին առաջին ստիպողական պարտականութիւնն էր հաշտուի ամէն մարդու հետ:

Հստ հնագոյն սովորութեան, ողջոյնը կամ խաղաղութեան համբոյրը «Մատուցում» էն առաջ կը փոխանակուէր: Եւ սակայն Դ. դարու կիսուն, Երուսաղէմի մէջ ողջոյնը բերուցաւ այնտեղ՝ ուր կը գտնենք զայն այժմ Հայկական Պատարագին մէջ:

## 23. ԳՈՀՈՒԹԻՒՆ

Գոհութիւնը, Eucharistia կամ Anaphora անունով ճանշցուած— այս վերջին բառը գործածուած է Դ. դարուն, Առաքելական Կանոններու մէջ-Ս. Հաղորդութեան Խորհուրդի աղօթքն է, որ Ս. Պատարագին կորիզը կը կազմէ: «Eucharistia» կը նշանակէ «Հնորհակալութիւն» և «Anaphora» կը նշանակէ «զոհեր մատուցանել» (Երր. 7, 27 և 8, 15): Այս Գոհութիւնը կը սկսի նախերգանքով և կը վերջանայ Փառաբանութեամբ:

Խոսրով Անձեւացի, մեկնելով Ս. Պատարագի Խորհուրդը, հետեւեալը կը գրէ Գոհութեան մասին.— «Այն՝ որ Մարիամու կուսական արգանդէն մարմին առաւ և որ իր բովանդակ Աստուածութեամբը այդ մարմնին հետ միացաւ, այս անգամ ալ նոյն ձեւով կը միանայ հացին և բաժակին հետ: Եւ այն՝ որ Խաչին վրայ հոգին աւանդեց, Խորանին վրայ ալ միեւնոյն

մահացած վիճակը կը պարզէ մարմնապէս, անշունչ ըլլալով հոն: Եւ որքան ալ իր աստուածութեամբ միշտ կենդանի է, նոյն ատեն իբր «զենեալ պատարագ մը» կը ներկայանայ, որ կը մատուցուի Ս. Երրորդութեան: Զոհ մը՝ որ արդէն ստացուած նույնարդու համար շնորհակալութիւն մըն է, գործուած մեղքերու համար քաւութիւն մը: Փրկագործութիւն մըն է անոնց համար, որ ներկայ են, և միջնորդութիւն մը՝ յառաջիկային ապրող ներուն՝ ինչպէս և ննջեցեալ ներուն համար: Հին օրէնքը այս ամէնը կը կանխաւետէր կենդանիներու զենումով, ոմանք՝ իբր շնորհակալութեան զոհաբերում, ուրիշներ՝ մեղքերու քաւութեան և փրկութեան համար: Եւ այս ամէնը կը բովանդակուի Ս. Պատարագի զոհաբերութեան մեծ խորհուրդին մէջ» (Խորով Անձեւացի, Վենետիկ, 1869, էջ 21):

«Գոհութեան» կամ Առարհօրա-ի մէջ — զոհերու մատուցում — եօթը որոշ նիւթեր կը մշակուին: Նախ շնորհակալութիւն և փառաբանութիւն կը մատուցուի Հայր Աստուծոյ, իրեն հաւատացող ները իբր ըրած ըլլալուն համար: Յետոյ, երկրորդ գծի վրայ կու գայ պատմել հին դրութեան մէջ ճանչցուած փրկութեան գործը և պատշաճեցնել զայն նոր դրութեան փրկագործութեան, իր լրման մէջ յանգելով Քրիստոսի չարչարանքին և մահուան: Երրորդ, Քրիստոսի՝ մահուանէ դէպի կեանք անցնելով յարութիւն առնելու պարագան կը կարծուի: Չորրորդ՝ կը շեշտուի այն իրողութիւնը, թէ բովանդակ Եկեղեցին, Քրիստոսի Մարմինը, անցեալ դարերու հաւատացեալ ներն ալ ի մի հաշուելով, մահուանէ դէպի կեանք անցած է և դարձեալ յարութիւն պիտի առնէ Քրիստոսի հետ: Այստեղ Եկեղեցին նոր գոյավիճակը թէ՝ իբր ամբողջութիւն և թէ անհատապէս իբր անդամ, որդիական հանգամանքը, զգալի և ըմբռնելի կը դառնայ երգելով «Հայր մեր»ը: Վեցերորդ՝ մարդեղութեամբ Յիսուս Քրիստոսի ցոյց տուած խոնարհութիւնը ի յայտ կը բերուի, ինչպէս նաև Հօրը աջ կողմը վայելած փառքը, որ կը վիճակուի նաև իր Եկեղեցին: Յետոյ, վերջապէս, աղօթքը կը լրանայ Ս. Երրորդութեան փառաբանութեամբ:

Գոհութեան ընթացքին՝ հաւատացեալը, մինչ քայլ առ քայլ կը հետեւի գոհութեան աղօթքին ցոյց տուած իրադարձութիւններուն, պէտք է հոգեկան զօրաւոր շանք մը ի գործ դնէ զգալու և գիտակցելու համար Քրիստոսի հետ իր միութեան և իբր այդ Աստուծոյ զաւակը ըլլալու և նոյնինքն Աստուծոյ մէջ գտնուելու իրողութեան:

Ներսէս Լամբրոնացի կ'ըսէ, թէ քահանան իբր «հրեշտակ», իբր ժողովուրդին պատգամաւորը, զՔրիստոս՝ որ մէկն է մեր մէջէն, Հօր կ'ընծայէ, և յետոյ, Հօրմէն կը ստանայ Քրիստոսը՝ որ «Աստուածութեան մէկ Անձն» է, և կու տայ զինք ժողովուրդին:

## 24. ՆԱԽԵՐԳԱՆՔ

Նախերգանքը կը համապատասխանէ, Ս. Հաղորդութիւնը հաստատած ատեն, Քրիստոսի երկրորդ արարքին, որ նկարագրուած է «գոհացաւ» քառով: Հետեւաբար, նախերգանքին գլխաւոր նիւթը Գոհաբանութիւն է: Այսպէս ալ «Eucharist» եզրը, որ Ս. Պատարագի անուանումն է, նախաբանի աղօթքին բացումին խօսքերուն իմաստէն քաղուած է:

Զոհը բան մըն է, որ կը մատուցուի ընդունուած և կամ ընդունելի, ակնկալուած ուրիշ բանի մը փոխարէն: Եւ սակայն, այս փոխանակութիւնը հաւասարութեան գետնի վրայ չէ որ կը կատարուի, այլ փոխադարձ կարելիութեան մը հիման վրայ Ամենակալն Աստուած, իր անսահման սիրով, իր բոլոր արարածներուն պարզեւած է իրենց սեփական գոյութիւնն իսկ: Մարդուն մանաւանդ՝ տուած է շատ աւելին, անսահման կերպով աւելին: Իր յախտենական գթութեան գեղումով՝ տուած է նաև անոր յախտենական կեանք: Բայց այն ինչ որ մարդը կրնայ տալ Աստուծոյ՝ իր դուզնաքեայ սեփականութեան պատիկ մէկ տուրքն է առհաւատչեայ:

Այս պատճառով իսկ, որքեւայրիին լուման, որ իր ամբողջ կեանքը կամ ապրուստը կը ներկայացնէր, Աստուծոյ գանձանակին մէջ ձգուած, Ս.

Զոհարերութեան մէկ օրինակը նկատուած է: Հետեւաբար, այդ գոհը, կրնայ միայն շնորհակալութեան արտայպսութիւն մը, գրաւական մը ըլլալ:

Նախերգանքի ընթացքին՝ հաւատացեալները պէտք է նկատի ունենան Աստուծոյ իրենց և մարդկային ցեղին հանդէա ցոյց տուած անծայրածիր կարեկցութիւնը, և պէտք է գոհանան «զՏեառնէ բոլորվ սրտի», որ ո՞չ միայն «արժան և իրաւ» է, այլ նաև՝ արդար:

«Փոխ Գոհութեան»ը Պատարագի ամէնէն հին մասերէն մէկն է և անոր մասնաւոր յատկանիշները կը կրէ: Ս. Յովհան Ռոկեբերան, 390-ին յիշած է զայն իր ներկայ ձեւով: Իրմէ առաջ ալ (շուրջ 217-ին) Հիպարդիտ ակնարկած է անոր, լատիներէն իր մէկ երկասիրութեան մէջ:

«Փոխ Նախերգանք»ին՝ օտարամուտ հատուած մըն է Ս. Պատարագին մէջ, որ վերջերս տեղ գտած է հոն, և բոլորվին աւելորդ է: Կարգ մը բնագիրներու մէջ սկսած է գործածուիլ ԺԷ. դարէն ասդին, որով կրնայ առանց անպատեհութեան զանց առնուիլ:

## 25. ՅԻԾԱՏԱԿՆ

«Յիշատակ»ը մի առ մի կը թուէ Աստուծոյ բոլոր պարգևները և օրհնութիւնները, ինչպէս նաև իր անսահման շնորհաց արգասիքը, այն ամէն ողորմութիւնը, որ ցոյց տուած է Հին Ռիխտի շրջանին, և մասնաւորաբար այն, որ յայտնաբերած է նոր Ռիխտի մէջ՝ իր Որդիին մարդեղութեանը: Յետոյ կը յիշուի և կը բացատրուի այն պատուէրը, որ Տէրը Վերջին Ընթրիքին տուաւ: Այս հրահանգը՝ նոյն նախադասութեան մէջ իսկ կը կցուի Խաչելութեան, հասկցնելու, թէ Տիրոջ պատուիրած «Ասիկա ըրէք»ը խորհուրդ մըն էր, որ իր հոգեւոր պարունակութեամբ կը նուիրագործէր, և կանխաւ իսկ Կ'իրականացնէր Գողգոթայի զոհարերութիւնը. այսպիսով ան ճամբար կը բանար հաւատացեալներուն, որ կարենան օգտուիլ շարշարնեն, մահին և յարութենէն:

«Յիշատակ»ը իր գագաթնակէտին կը հասնի ընծաններու մատուցումով, մինչ կ'արտասանուին «Եւ զքոյս ի քոյց քեզ մատուցանեմք...» բառերը: Ասիկա կը համապատասխանէ այն ինքնազոհ նուիրումի իմաստին, որ ընծանները յատկացուած են Աստուծոյ գործածութեան, եւ կը մատնանշէ այն պահը՝ երբ Քրիստոս, «հոգին աւանդելով» խաչին վրայ անձնատուր եղաւ մահուան:

«Աղօթք Սպասաւորութեան»ը կը յիշեցնէ խնկարեր կանանց և առաքեալներուն հոգեկան վիճակը և տրամադրութիւնը, մինչ ասոնք Զատկի առաւօտուն կ'երթային դէպի գերեզման, որ Տէրը թաղուած էր: Անոնք խոնարի էին և ընկճուած, բայց և այնպէս, հաւատքը, յոյսը, և սէրը զիրենք ի հարկէ դէպ յառաջ կը մղէին իրենց ճանապարհին վրայ:

«Յիշատակ»ի ընթացքին, հաւատացեալները պէտք է իրենց մտքին մէջ վերաբննեն Քրիստոսի կեանքին, չարչարանքին ու մահուան զանազան անցքերը և անոնց մասին խորհրդածեն: Յետոյ, պէտք է շանան իրենց մէջ արթնացնել այն գիտակցութիւնը, թէ «Քրիստոսի մէջ կը գտնուին», և իբր այդ իրողութեան հետեւանք, անոր հետ իր կեանքը պիտի ապրին վերստին՝ երկրի վրայ: Եւ ներքնապէս, հոգեպէս, իրենք զիրենք պէտք է Աստուծոյ նուիրեն, Քրիստոսի հետ, որ կը մատուցուի խորանին վրայ:

Ռիխտին հաստատութեան յատուկ բառերը, զորս պահուած կը գտնենք Ս. Պատարագին մէջ, չեն ինչ որ կը կարդանք Աւետարաններուն մէջ: Ասոր պատճառը այն է, որ նոր Կտակարանի գրքերը կանոնական դառնալէ առաջ, զանազան եկեղեցիներ իրենց սեփական աւանդութիւնները ունեն արտասանուած խօսքերուն, և իրենց պատարագները այդ աւանդութեանց համաձայն կերպարանաւորուած էին:

«Երգ Մրովքական»ը Պատարագին կցուած է Եգիպտոսի մէջ, շուրջ

**230 թուականին:** Որոգինէսի (Origen +254) գործերուն մէջ եւս հետքեր կը գտնենք անկէ, նոյնիսկ իրմէ ալ առաջ՝ Կղեմէս Աղեքսանդրացիի գրուածքներուն մէջ:

Նախաբանը, ինչպէս և Սրովբէականը Եգիպտոսէն առնուած են Կիրեղ Երուսաղէմացիի ձեռամբ (+386 թ.):

«Ճիշտակ»ի վերջին մասը՝ որ կ'ակնարկէ Համբարձման, Աստուծոյ աջ կողմը նստելուն և Վերջին Դատաստանին, աւելի ուշ, այսինքն Պ. դարուն, աւելցուած է Գոհութեան կամ Ս. Պատարագի յատուկ աղօթքին:

«Ճիշտակ»ի առաջին մասի կարգ մը ակնարկութիւնները Անկումին, Եղեմի, Օրէնքին և Մարգարէններու մասին՝ Յովիան Ռոկերանի գրուածքներուն դրոշմը կը կրեն, և իր կեանքին Անտիոքեան շրջանին կը պատշաճին: Այս կարգի նմանութիւններ ապացոյց կը հայթայթեն, թէ Հայկական Պատարագը Անտիոքի ազդեցութեան ենթարկուած է:

Հօր և Որդիին և Ս. Հոգիին ուղղուած շարականները («Հայր Երկնաւոր», «Որդի Աստուծոյ», «Հոգի Աստուծոյ»), ինչպէս նաև սրբաւացութիւնները ԺԴ. դարու սկիզբէն ետք գործածուիլ սկսան Հայկական Պատարագին մէջ:

## 26. ՎԵՐԱԿՈՉՈՒՄՆ

«Վերակոչում»ը կը համապատասխանէ այն պահուն՝ երբ Քրիստոսի գերեզմանին մէջի մարմինը փոխուեցաւ կենդանի, փառաւորեալ մարմնի: Մինչեւ հիմա՝ ընծանները Քրիստոսի երկրային մարմնին պատկերները կամ խորհրդանշանները, «խորհուրդները», կը ներկայացնէին: Վերակոչումի ատեն, սակայն, երբ Ս. Հոգին ընծաններուն վրայ կ'իջնէ և անոնց մէջ կը թափանցէ, այս վերջինները կը դառնան Քրիստոսի կենդանի, փառաւորեալ մարմնին «խորհուրդները» կամ «խորհրդանշանները»: Այսպէս էր, որ Տիրոջ մարմննը գերեզմանին մէջ կենդանացաւ Ս. Հոգիին ներգործութեամբ, և մեռել ներէն յարութիւն առաւ:

Թէոդորոս Մոպսուեստացի (+428) հետեւեալ կերպով կը բացատրէ իր ժամանակի Եկեղեցին ըմբռնումը. «Անհրաժեշտ է, որ մեր Տէրը մեռելներէն յարութիւն առնէ հիմա..., և իր շնորհքը սփուէ մեր վրայ: Այս բանը ուրիշ կերպով տեղի չի կրնար ունենալ՝ բայց եթէ Ս. Հոգիի շնորհին ներգօր արդեամբ, ինչպէս որ նախապէս ալ յարութիւն առնել տուած էր իրեն՝ երանելի Պողոսի բացատրութեան համեմատ» (Հոռվ. 1,4):

Ս. Պատարագի Խորհուրդին մէջ, սակայն, հացը և գինին Քրիստոսի Մարմնին և Արեան խորհրդանիշները չեն միայն, «խորհրդանիշ» բառին արդիական իմաստով, որ սովորաբար չէ այն՝ ինչ որ կը խորհրդանշէ: Եկեղեցական Հայրերուն համար, որոնք յաճախ խորհրդանշան բառին կը զօղէն «թաքուն խորհուրդ» բացատրութիւնը, ակնարկելով Ս. Պատարագի հացին և գինին, խորհրդանշանը կը յայտնէ բան մը, որ այս կամ այն կերպով իսկութիւնն է այդ խորհրդանշանին. հետեւաբար, Հայրերուն համար, խորհրդանշան մը՝ անշօշափելի իրականութեան մը յայտնութիւնն է:

Ներսէս Լամբրոնացի՝ ուրիշ հայեցակէտէ մը եւս կ'ուսումնասիրէ Ս. Պատարագը: Իրեն համաձայն, մինչեւ Վերակոչում՝ հացը և գինին բահանային կողմէ կը մատուցուին իբր Քրիստոսի երկրային Մարմնին և Արեան խորհրդանշանները: Այս տեսանելի և նիւթական խորհրդանշանները՝ Աստուծոյ կը մատուցուին հաւատացեալներուն անտեսանելի և հոգեկան ընծայաբերումին առընթեր: Իսկ Վերակոչումի ատեն, Հայրն Աստուծ ի մի կը ձուլէ այդ երկու նուիրատուութիւնները:

Քրիստոս՝ աշխարհի վրայ ապրած շրջանին, Ս. Հոգիին շնորհքը ստացաւ մեր հաշույն, բանի որ մարդուն համագոյակից դարձած էր: Ս. Պատարագի ընթացքին, հացին և բաժակին օրինութիւնը կը նշանակէ, թէ Տիրոջ Մարմնին զօրութիւնը՝ այսինքն Շնորհաց Հոգին կը տրուի ընծաններուն: Հետեւաբար, Աստուծոյ Շնորհքը՝ Քրիստոսի հացը և գինին

կը վերածէ Քրիստոսի Մարմնին և Արեան: Քրիստոսի Մարմնին և Արեան հաղորդութեամբ՝ հաւատացեալներն ալ նոյն Հոգին կը ստանան:

Վերակոչումի մասին, ներսէս լամբրոնացի կ'ըսէ հետեւեալը. «Եւ ի՞նչպէս կրնան Ս. Հոգու միջոցաւ այս ընծաները փոխուիլ՝ խորհրդանշան մը ըլլալէ և դառնալ իրականութիւն: Օրինակով մը բացատրենք: Եթէ առնենք մարդու մը մարմինը՝ առանց հոգիի, կրնանք ըսել, թէ ան օրինակն է մարդուն, բայց ո՛չ թէ իսկական մարդ մը: Եթէ սակայն, Աստուծոյ կամքով, բանական հոգի մը գայ միանալ այդ անկենդան մարմնին, այն ատեն կրնանք ըսել, թէ յիշեալը իրական և կենդանի մարդ մըն է: Մարմնին միացող այդ հոգին տեսանելի չէ մեր զգայարանական աչքերուն, ո՛չ ալ կրնանք նշմարել, թէ որևէ բան աւելցուած է մարմնին. միայն թէ կը տեսնենք, որ այդ մարմինը կ'ապրի, շնորհիւ կենդանարար հոգիին:

Նմանապէս Քրիստոսի Մարմնին և Արեան այս խորհրդանշանները, քահանային կողմէ Աստուծոյ ներկայացուած նմոյշներ էին, և բանաւոր զոհին իրականութեան նշանակները: Սակայն, Հայրն Աստուծած առնելով բանաւոր զոհը և անոր խորհրդանշանները, և իբր ամենակարող Աստուծ՝ տիրապէս կենսատու Հոգին փշեց այդ անշունչ մարմնին մէջ: Հետեւաբար, ինչ որ նախապէս զգայարանական մարմին մըն էր լոկ՝ այժմ Ս. Հոգիով դարձաւ Քրիստոսի Մարմին: Նմանապէս, Քրիստոսի Հոգին գինիին հետ միանալով՝ զայն Քրիստոսի Արեան փոխակերպեց: Եւ ինչպէս որ հոգիին անկենդան մարմնին միանալով՝ այդ մարմնին էլութեան վրայ նիւթական ո՛չ մէկ բան կ'աւելնայ, բայց միայն նիւթը կ'ոգեւորուի և գործօն կը դառնայ իբր կենդանի մարմին, այնպէս ալ երբ Աստուծոյ Հոգին կը միանայ հացին և այս վերջինը Քրիստոսի Մարմնին կը վերածուի, նիւթին վրայ որևէ փոփոխութիւն կամ յաւելում տեղի չ'ունենար: Բայց և այնպէս ան կը ստանայ լոկ իմանալի զօրութիւն և գործօն կը դառնայ անոնց մէջ, որոնք կը ճաշակեն զայն» (Խորհրդածութիւն Սրբազն Պատարագի, Բացատրութեամբ Տեառն Ներսիսի Լամբրոնացոյ Արքեպիսկոպոսի Տարսոնի Կիլիկեցւոյ, գրուած՝ 1177-ին, տպ. 1842 Երուսաղէմ, էջ 108:)

Հայկական Պատարագին մէջ, «փոխարկել» բառը՝ հացին և գինիին Քրիստոսի Մարմնին և Արեան վերածուիլը կը բացատրէ: Ասով՝ նիւթական տարրերը ամէն տեսակէտով նոյնը կը մնան, բացի անկէ, որ նոր հանգամանք և նոր ոյժ կը ստանան: Հետեւաբար, իրերու կարգին մէջ որոշ մակարդակի մը և որոշ պաշտօնի մը կը բարձրանան, որովհետեւ կը նուիրագործուին և միջոց կը դառնան Հոգիին սփոռուելուն, և այսպէսով կ'ոգեղինանան, կը արբանան:

Վերակոչումի ատեն, մինչ հաւատացեալները քահանային հետ կ'աղօթեն, որ Աստուծոյ իր Ս. Հոգին դրկէ Ընծաներուն, պէտք է նաեւ աղօթեն, որ Երկնաւոր Հայրը նոյն Ս. Հոգին դրկէ իրենց հոգիներուն, որպէսզի միանան Քրիստոսի և իր Եկեղեցին հետ, և այսախով կերպարանափոխուին և Քրիստոսի հետ յարութիւն առնեն, իրենց մեղքերու թողութիւնը ստանալէ ետք:

Խոսրով Անձեւացցի՝ իր «Մեկնութիւն» Երկասիրութեան համար գործածած բնագրին համաձայն (950 թ.)՝ Վերակոչումի Աղօթքը Ս. Հոգիին ուղղուած էր: Մինչեւ ԺԵ. դար, մէկ բանի ձեռագիրներու մէջ՝ նոյն Աղօթքը Երրորդութեան Երկրորդ Անձին կ'ուղղուէր: ԺԲ. դարէն ետք, սակայն այս Աղօթքը Հայր Աստուծոյ ուղղելու սովորութիւնը տիրապետեց և ընդհանրական դարձաւ:

## 27. ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆՔ

Ս. Պողոս կ'ըսէ, թէ Ս. Պատարագը Աստուծոյ Պատաստանի կանխումն է: Առիթ մըն է, ուր Աստուծոյ դատաստանը կանխաւ ի գործ կը դրուի (Ա. Կորնթ. 11, 29-32): Պատաստանը Աստուծոյ մէկ գործն է, որով խրաբանչիր հոգի կը ստանայ իր վարձատրութիւնը կամ պատիժը,

Աստուծոյ աչքին առջեւ իր ներկայացուցած արժէքին համաձայն: Ասկէ զատ, Դատաստանը տեղի կ'ունենայ այն վայրկեանին, եթե հաւատացեալներուն հոգիները «ի մի հաւաքուած են» Աստուծոյ Թագաւորութեան մէջ: Այս պատճառով իսկ ննջեցեալներն ալ կը յիշուին Ս. Պատարագին մէջ:

Քրիստոսով ննջողներուն և սուրբերուն հոգիները Քրիստոսի հաւաքական մարմնին կը պատկանին, այսինքն, Եկեղեցիին. հետեւաբար, անկարելի է զանոնք դուրս ձգել Եկեղեցիին որևէ կենսական մէկ գործողութենէն: Այն աղօթքները, որ կ'արտասանուին «ի Քրիստոս ննջեցելոց», անոնց հոգիները ապրողներուն հոգիներուն հետ կը միացնէ, այնպէս որ «ամենայն մարմինն յօդեալ և պատշաճեալ ամենայն խաղալեօք տարաբերութեան, ըստ ազդեցութեան՝ շափով ըստ իրաքանչիր մասին՝ զանուն մարմնոյ գործէ՝ ի շինած անձին իրոյ սիրով» (Եփես. 4, 16):

Ուրեմն յիշատակութիւնները կը հաւաստեն ու կը շեշտեն այն իրողութիւնը, թէ մեռեալներու հոգիները մաս կը կազմեն Քրիստոսի կենդանացեալ Մարմնին, և թէ անոնք եւս յարութիւն կ'առնեն Քրիստոսի հետ:

Եթե ընդհանուր յիշատակութիւնները կ'արտասանուին՝ հաւատացեալները պէտք է յիշեն անցեալ դարերու հաւատացեալները և աղօթեն անոնց համար, որոնք Քրիստոսով ապրած են ու մեռած, որոնք հաւատքը զարգացուցած են և փոխանցած յաջորդող սերունդներուն: Եղբայրութեան իրաքանչիր անդամ պէտք է յիշէ սա իրողութիւնը, թէ նոյն հոգեւոր ընտանիքին կը պատկանի, և գիտակցի, թէ հաւատացեալները Աստուծոյ զաւակներն են ի միասին, և թէ Քրիստոսով ննջողներուն հոգիները կը խօսին իրենց մէջ և կը գործեն իրենց միջոցով:

Մասնաւոր յիշատակութիւններու ընթացքին, հաւատացեալներէն իրաքանչիրը պէտք է իր սեփական ննջեցեալները յիշէ, և աղօթէ անոնց համար, որոնք կը պատկանին իր ընտանիքին, ազգականներուն, բարեկամներուն և ծանօթներուն անմիջական շրջանակին: Պէտք է մասնաւոր յիշել նաեւ անոնք, որոնք մասնաւոր ծանուցումով Եկեղեցիին կողմէն յանձնարարուած են, և աղօթել անոնց համար:

Յիշատակութիւնները՝ 240 թուականին ի վեր գոյութիւն ունեցած են, սկսելով Ափրիլիէն, Ս. Կիրիկանոսի շրջանին: Անկէ տարածուելով՝ հասած են Երոսադէմ, ուր Վերակոչումէն ետք սկսած են արտասանուիլ: Ս. Կիրեղ կը պատմէ, թէ այս յիշատակութիւնները գրեթէ նոյն ձեւը եւ տեղը ունէին՝ ինչ որ ցարդ կը պահեն Հայկական Պատարագին մէջ: Կ'ըսէ նաեւ, թէ «ննջեցեալներու յիշատակութիւնը մասնաւոր օգտակարութիւն ունի անոնց հոգիներուն համար»:

Սկզբնապէս Ծաշու արարողութեան վերջին մասը կը կազմէին յիշատակութիւնները եւ « հաւատացեալներու աղօթք»ին մէջ կը գտնուէին: Աւելի ետք, սակայն, անոնք «Մեծ Մուտք»ին միացուեցան (ինչպէս ցարդ կ'երեւի յունական Պատարագին մէջ): Ն վերջոյ, ասոնք Ս. Պատարագի աղօթքին բովանդակութեան իսկ մաս կազմեցին: Եւ բազմաթի Պատարագներ ներկային նոյն տեղը կը յատկացնեն անոր: Ե. դարուն (420թ.) յիշատակութիւնները մասնաւոր կարեւորութիւն ստացան Կ. Պոլսոյ մէջ, եւ այն խնդիրը, թէ ո՞վ պէտք է անուանուի յիշատակութեանց շարքին մէջ՝ ծանրակշիռ հարց մը դարձաւ:

Կ. Պոլսոյ մէջ մեռնողներու յիշատակութեանց աւելցաւ նաեւ ապրողներունը. այս սովորութիւնը պահպանէն ծագում առնելով, տարածուեցաւ բոլոր միևն Եկեղեցիներուն մէջ:

Դ. դարուն վերջերը, Փաւաստու Բիզանդ կը գրէ, թէ նոյն ծամանակաշրջանի Հայոց Կաթողիկոսը, Ս. Վոթանէս, հրամայեց, որ «երբ սուրբերու անունները յիշատակուին Պատարագի ընթացքին՝ անոնցմէ անմիջապէս ետք պէտք է յիշուին նաեւ այն բոլորը, որ պատերազմի դաշտին վրայ մեռած են իրենց հայրենիքին փրկութեան համար»:

Հայկական Պատարագը երկու քարոզներ ունի եւ երկու յիշատակութեան աղօթքներ: Ասոր պատճառը հաւանաբար այն է, թէ ընդհանուր յիշատակու-

թիւնները, որ Ծաշու արարողութեան վերջաւորութենէն առնուելով՝ բուն իսկ Ս. Պատարագի Խորհուրդին մէջ փոխադրուած են, անաղարտ պահուած են մասնաւոր յիշատակութիւններուն առընթեր, որոնք արդէն իսկ Ս. Պատարագի աղօթքին կը պատկանէին:

Հայկական Պատարագը՝ դարձեալ Անտիռքի սովորութեան կը հետեւի, քարոզի ձեւին տակ յիշատակութիւնները ընելով:

Խոսրով Անձնացի (950թ.) ընդհանուր յիշատակութիւններու մասին սակէս կ'արտայայտուի.- «Բուն իսկ քարոզը շատ մը համարներ ունի, որոնք տօնական օրերուն կ'արտասանուին, անոնց կողմէ՝ որ բժախնդիր են կարգ ու կանոնի (պաշտամունքի) մասին: Ինչ որ, սակայն կարելի է ըսել համառօտ կերպով՝ հետեւեալն է.-Աստուածածնի սրբոյ Կուսին, Յովհաննու Մկրտչին, Ստեփանոսի նախավկային եղիցի յիշատակ (ի սուրբ Պատարագս): Առաքելոց սրբոց, մարգարէից, մարտիրոսաց, Պետրոսի եւ Պողոսի եւ ամենայն սրբոց եղիցի յիշատակ (ի Ս. Պատարագս): Ամենայն հայրապետաց սրբոց, եւ երանելոյն սրբոյն Գրիգորի եւ ամենայն սուրբ եւ ողղափառ եայսկոպոսաց եւ երիցանց եւ ամենայն (մանկանց) Ուխտի Եկեղեցւոյ եղիցի յիշատակ (ի սուրբ Պատարագս): Եւ ամենայն արանց եւ կանանց որ հաւատով ի Քրիստոս Անջեցին, եղիցի յիշատակ (ի Ս. Պատարագս:)»

Մասնաւոր յիշատակութեանց քարոզը՝ ԺԲ. դարու եւ աւելի ուշ շոշանի կարգ մը հեղինակներու համաձայն, պէտք է հարմայական եղանակօք դրուի, սկսելով՝ «Գոհութիւն եւ փառաբանութիւն մատոցաննեմք....» երգով:

Հնդիանոր յիշատակութեանց երկրորդ համարը «Առաջնորդաց մերոց...», «Առաքելոց սրբոց, մարգարէից, մարտիրոսաց, Պետրոսի և Պողոսի և ամենայն սրբոց եղիցի յիշատակ (ի սուրբ Պատարագս)» յաւելում մըն է Սիմէն Կաթողիկոսի կողմէ, ԺԸ. դարու երկրորդ կիսուն կատարուած:

## 28. ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Զոհին Աստուծոյ կողմէ ընդունուելէն ետք, երբ անգամ մը եւս կ'ապահովուի Եկեղեցին մէջ ներկայ հաւատացեալներուն միութիւնը Քրիստոսի հետ, երբ անոնք ստացած են որդեգրութեան հոգին, որով կ'աղաղակեն «Աբբա', Հա՛յր», երբ Ս. Հոգին կը վկայէ, թէ Աստուծոյ Որդիներն ենք և Քրիստոսի ժառանգակիցները (Հոռվմ. 13, 15-17, Գաղ. 4, 6-7), այն ատեն ժողովուրդը իր խանդավառութիւնը կը պոռթկայ փառապանծ, երգելով Տէրունական աղօթքը: Եւ այսպէս, Ս. Պատարագի նախընթաց մասը իր գագաթնակէտին կը հասնի Տէրունական աղօթքին երգեցողութեամբ:

Մինչ քարոզը կ'արտասանուի եւ Տէրունական աղօթքը կ'երգուի՝ հաւատացեալներ պէտք է ուշի ուշով հետեւին անոնց իմաստին: Պէտք է ցնծան և գերազանցապէս ուրախ ըլլան երկնային Հօր զաւակները դառնալու առանձնաշնորհումին համար: Ասկէ զատ, պէտք է ուխտեն արժանի ըլլալ այսպիսի անհունօրէն զսես և զմայլելի դիրքի մը:

Առաջին ապացոյցը, որ կը վկայէ թէ Տէրունական աղօթքը կ'արտասանուէր Պատարագի ընթացքին, կը գտնենք Ս. Կիրեղ Երուսաղիմացւոյ գրուածքներուն մէջ, 348-ին: Երուսաղէմի մէջ հաստատուած այս սովորութիւնը՝ շուտով տարածուեցաւ Արեւելքի բոլոր միւս Եկեղեցիներուն մէջ: Զ. դարուն սկզբնաւորութեան միայն՝ Հոռվմի մէջ եւս կը տեսնենք Տէրունական աղօթքին գործածութիւնը Ս. Պատարագի մէջ:

## 29. ԽՈՆԱՐՀՈՒՄՆ ԵՒ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ

Քրիստոնեան, ըմբռնելէ ետք իր գերանգապէս բարձր դիրքը՝ որպէս որդի Աստուծոյ և ժառանգակից Քրիստոսի, կրնայ անեղծ մնալ շնորհի իր խոնարհութեան՝ ինչպէս կը թելադրէ Խոնարհումի աղօթքը: Խոնարհումը կ'արտայացտէ այն խորախորհուրդ ճշմարտութիւնը, որ առեղծուած

մըն է միանգամայն, թէ հպարտանալու իրաւունքին կը տիրանանք միայն և միայն խոնարիելով, այնպէս ինչպէս Քրիստոս ալ խոնարհութեան յետին աստիճանին զիշեցաւ, յարութիւն առնելէ և երկինք համբառնալէ առաջ: Խոնարհանտութիւնը որ գերագոյն առաքինութիւնն է, միակ պայմանն է, որ իրաւունք կու տայ մեզի տիրանալու մեր հայրենի, հոգեւոր ժառանգութեան: Խոնարհման աղօթքը Ս. Հոգիին ուղղուած է, որովհետեւ Ան է բոլոր առաքինութիւններու աղբիրը:

«Բարձրացում»ը կը յիշեցնէ Քրիստոսի Համբարձումը, ըստ որում նա վերացաւ երկինք՝ իր սրբութեան, և «նստաւ Հօր հետ», ինչպէս կը նշէ Բարձրացման աղօթքը: Սա նմանապէս ցոյց կու տայ հոգեկան կեանքի վերելքին բարձրակէտը:

Բարձրացումի «Ի սրբութիւն սրբոց» խօսքը կամ «սուրբ բաները սուրբերուն», ինչպէս յունական Պատարագը կ'ըսէ, կը նշանակէ, թէ Աստուծոյ յատուկ բաները հաւատացեալներուն համար եղած են: Եթէ աւելի մօտէն հետեւինք հայերէն բառերուն, բարձրացումի աղօթքին ցուցմունքներուն համաձայն, այդ կը նշանակէ, թէ Քրիստոսի երկնային սրբութիւնը, որ իր Մարմնին և Արիւնին ալս «խորհուրդ»ովք կը յայտնուի, կը սրբացնէ նաեւ հաւատացեալները: Ուրեմն, Ս. Պատարագի Խորհուրդը հաւատացեալներուն սրբագործումին կը ծառայէ: «Սուրբերը»՝ հաւատացեալներն են, և կամ Եկեղեցւոյ անդամները, որոնք սուրբ են իրենց հաւատքին և զջումին շնորհիւ:

ՊԽոնարհումի և Բարձրացումի պահուն, հաւատացեալը պէտք է նաեւ խոնարհութիւն ընէ, և աղօթէ համեստութեան առաքինութիւնը ստանալու համար, իր հոգեւոր առողջութեան և լրութեան իբր երաշխիք: Յետոյ վեր բարձրանալով, իր ներքին աչքերը պէտք է երկինք ուղղէ, դէպի Աստուծոյ գահը և աղօթէ Տիրոջ, սրբութիւն խնդրելով, ինչպէս նաեւ Հոգւոյն Սրբոյ երկնառաք կեանքը:

Ապացոյցներ կան հաստատող, թէ Ե. դարուն սկիզբը Խոնարհումի աղօթքը գոյութիւն ունէր Հայկական Պատարագին մէջ՝ գետնամած ծնրադրութեան դիրքին համընթաց: Անոր կը հետեւէր Տէրունական աղօթքը:

«Բարձրացում»ի երգը առաջին անգամ Ս. Կիւրեղ Երուսաղիմացւոյ կողմէ յիշատակուած է: Հետագային, Երուսաղէմէն սկսելով գործածութիւնը տարածուած է Արեւելքի բոլոր միւս Եկեղեցիներուն մէջ:

### 30. ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Փառաբանութիւնը՝ հաղորդութեան աղօթքի եզրափակիչ երգն է: Կը յաջորդէ Բարձրացումի այն մասին, որ ցոյց կու տայ Քրիստոսի փառաւոր նիստը՝ Հօր աջ կողմը, իր երկնային գահուն վրայ:

Փառաբանութիւնը գեղեցիկ և հոգեւոյզ կերպով ընդլայնուած է և տպաւորիչ դարձուած, իր կարեւոր հանգամանքին բերմամբ. կը համապատասխանէ հաւատացեալի հոգեւոր փորձառութեան բարձրակէտին:

«Ամէն»ը որ երեք անգամ կ'երգուի Ս. Երրորդութեան օրիներգութեան մէջ, և յետոյ անոր վերջաւորութեան, անգամ մը եւս կը կրկնուի Փառաբանութեան երգին վերջաւորութեան: Կարելի է ըսել, թէ ան կ'ամփոփէ Ս. Պատարագը իր ամբողջութեամբ: Քրիստոսով հաւատացեալներուն արտասանած «Ամէն»ը Աստուծոյ փառքին համար է (Բ. Կորնթ. 1, 20): «Ամէն» ըսելով, հաւատացեալները՝ Քրիստոսի Զոհաբերութեան մէջ իրենց ունեցած մասնակցութիւնը կը յայտարարեն: Մարդկային փոխադարձութիւնն է այս՝ այն ամէնուն հանդէա, որ Աստուծոյ կամքը կը ներկայացնէ, և որ Ինքը՝ Իր խօսքովք կը հաստատէ: Այդ կը նշէ նաեւ մարդուն ամբողջական հնագանդութիւնը Աստուծոյ հանդէա: Եւ այս հնագանդութիւնը այն միակ պայմանն է, որ հաղորդութիւնը փրկարար կը դարձնէ: «Ամէն»ին կարեւորութիւնը կը շեշտէ Յուստինոս Մարտիրոս, որ այսպէս կը ներկայացնէ զայն (145-ին).— «Ամէն»ը ժողովուրդին հաւանութիւնն է նախագահին (այսինքն եպիսկոպոսին) պատարագի աղօթքներուն:

**Փառաբանութիւնը** երգուած ատեն, հաւատացեալները պէտք է ձայնակցին քահանային և դպիրներուն, օրինութիւն և փառք մատուցանելով Ս. Երրորդութեան՝ երախտագէտ և բերկրալիր սրտով:

Փառաբանութեան երգը առաջին անգամ յիշուած է Թէոդորոս Մոպսունստացիի (+428) կողմէ: Անոր գործածութիւնը՝ Անտիոքէն սկիզբ առնելով, մուտք գործած է Եգիպտոս, ինչպէս և Հայաստան:

### 31. ԹԱԹԱԽՈՒՄՆ ԵՒ ԲԵԿՈՒՄՆ

**Արիւնը կեանքի խորհրդանշանն է:** Մենք Քրիստոսի արեամբ փրկուած ենք: Ան թափուած է և սփուուած հաւատացեալներուն փրկութեան, մեռելներէն յարութեան, և նորոգուած վերապրումին համար:

Հետեւաբար, Քրիստոսի իմանալի Մարմինը՝ Եկեղեցին, փրկուած է և քաւութիւն ստացած անոր արիւնով: Երբ Քրիստոսի խորհրդանշական Մարմինը Արեան մէջ կը թաթխուի, Քրիստոսի արեան միջոցով տեղի ունեցած փրկագործութիւնը կը յատկանշուի:

Միեւնոյն կերպով, Գոհութեան միջոցին կատարուած թաթախումը՝ հաւատացեալներուն Ս. Հոգիով և իր հուրով մկրտուիլը կը խորհրդանշէ: Եւ այսպէս կը հաղորդուին Քրիստոսի վերակենդանացեալ և փառաւորեալ Մարմնին և կը լուացուին իր Արիւնով:

Բեկումը կը պատկերացնէ Քրիստոսի Մարմնին Միութիւնը՝ Եկեղեցին կազմող բազմաթիւ անհատներու հաւաքականութեան մէջ. հետեւաբար, միակ նշխարը, կը բեկանուի և կը բաժնուի հաւատաց-եալներուն միջեւ: Գոհութեանէն ետք, «Բեկումը» կը համապատասխանէ որեմն Տիրոջ այն արարքին՝ որուն միջոցաւ, «Գոհութիւն մատուցանելէ ետք» «բեկանեց հացը» և ըսաւ, թէ շատերու համար պիտի բաժնուէր....:

«Լրումն Հոգույն Սրբոյ» բացատրութիւնը կը նշանակէ, թէ Ս. Հոգիին դերը իր լրման հասած է, ըլլայ Ընծաներուն, ըլլայ հաւատացեալին հոգեւոր պատրաստութեան առընչութեամբ: Հետեւաբար, հաւատացեալը ի վիճակի է ստանալու Քրիստոսի Մարմինը և Արիւնը:

«Թաթախում»ի և «Բեկում»ի միջոցին, հաւատացեալները պէտք է վերյիշեն իրենց մկրտութիւնը Զուրէն և Հոգիէն, որուն միջոցով իրենց մեղքերէն մաքրուելով՝ հոգեւոր զօրութիւն ստացած են Աստուծմէ: Պէտք վերաբարձեն իրենց մէջ այն զգացումը, թէ Քրիստոսի արիւնով փրկուած են, թէ այս փրկութիւնը կը բաժնեն իրենց ընկերակից Քրիստոնեաներուն հետ, և թէ անոնց հետ միութիւն մը կը կազմեն:

«Բեկում»ի արարողութեան պահուն նշխարը չորսի բաժնելը սովորութիւն դարձաւ Դ. դարուն, եւ այս սովորութիւնը ընդհանրացաւ մօտաւորապէս Ժ. դարուն: «Բեկում»ի աղօթքը առնուած է «Ս. Յովհաննէսի Կեանքը» անուն պարականոն գրքէն, Բ. դարուն վերշերը:

Հայկական Եկեղեցին մէջ, մինչեւ Ժ. դար, Հաղորդութեան երկու տարրերը, պատուական Մարմինը եւ Արիւնը, զատ զատ կը տրուէին հաղորդուողին, եւ աւագ սարկաւոց կը կուր բաժակը: Հետեւաբար, այդ թուականէն առաջ, թաթախում ալ չէր կատարուեր: Ժ. դարէն ասդին, սակայն, թաթախումը ընդհանուր սովորութիւն դարձաւ:

Գալով թաթախումի յատուկ վայրկեանին, կարգ մը երկիրներու մէջ, Ս. Հաղորդութեան նշխարը ամրող ջութեամբ կը մխրճուէր բաժակին մէջ փառաբանութեանէն անմիջապէս ետք: Ուրիշ Եկեղեցիներու մէջ ևս, նշխարին մէկ քառորդ մասը միայն կը թաթախուէր բաժակին մէջ, «Լրումն Ս. Հոգույն»էն անմիջապէս առաջ: Իսկ մնացեալ մասը՝ գոհաբանութեան աղօթքէն ետք կը թաթախուէր, պատարագիչ քահանային ճաշակելէն անմիջապէս առաջ:

## 32. Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

Ս. Հաղորդութեան Խորհուրդը Պատարագի վերջին արարողութիւնն է, խորհրդական միացումը՝ Քրիստոսի, Տիրոջ հետ: Արդիւնքը՝ հաղորդուտին մեղքերու թողութիւնն է, ինչպէս և սրբագործումը: Ան կը ջամբէ Ս. Հոգիին զօրութիւնը և կը պարգետէ յափառական կեանք իր խոստումին համաձայն ամէն անոնց՝ որ պիտի ճաշակեն իր Մարմինը և Արիւնը:

Ս. Հաղորդութեան Խորհուրդը այն արարողութիւնն է, որուն շնորհիւ հաւատացեալը՝ «Խորհրդաւոր» կերպով կամ խորհրդանշանօրէն Ս. Հոգին կը ստանայ Քրիստոսի միջոցով: Հետեւաբար, Պենտեկոստի օրը կը յիշեցնէ, երբ Եկեղեցին և իր անդամները Ս. Հոգին ստացան՝ որ Հայր Աստուծոյ կողմէ իրենց շնորհուեցաւ Քրիստոսի միջոցով: Ինչպէս որ Պենտեկոստին լրացուց դէպքերու այն շրջանը, որ կապ ունէր մարմնացեալ Քրիստոսի գործին հետ, այնպէս ալ Ս. Հաղորդութիւնը կը լրացնէ հաւատացեալին խորհրդաւոր աստուծայնացումը՝ Ս. Հաղորդութեան Խորհուրդին միջոցաւ: Հաւատացեալները պէտք է Ս. Հաղորդութեան Խորհուրդին մօտենան, իրենց հոգիներուն առողջութեան և փրկութեան համար անոր ունեցած կարեւոր դերին կատարեալ գիտակցութեամբ: Պէտք է Ս. Հաղորդութիւն ստանան «անօթի և ծարաւ» զգալով անոր համար, ինչպէս նաև պէտք է ըմբռնեն իրենց հոգիներուն մաքրագործման կարիքը: Զդշումով և խոնարհութեամբ պէտք է մերձենան, ուղիղ և կատարեալ հաւատքով:

Ս. Հաղորդութիւնը ուղղափառ Քրիստոնեային բացառիկ և մեծ առանձնաշնորհումն է: Նա պէտք է կատարելապէս գիտակից ըլլայ այս իրողութեան: Պէտք է հոգ տանի, որ հաղորդուի միմիայն այն Եկեղեցին մէջ, որուն մէկ անդամն է ինք: Եւ ստիպողական հարկադրութեան մը պարագային, պէտք է դիմէ այնպիսի Եկեղեցիներու միայն՝ որոնք իր Եկեղեցին կողմէ իբր ուղղափառ ճանչցուած են:

## 33. Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹԵՆԻՆ ԱՌԱՋ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ԱՂՕԹՔՆԵՐ

Ս. Հաղորդութենէն առաջ մատուցուած աղօթքները՝ հրճուանք և երախտագիտութիւն կ'արտայայտեն Քրիստոսով հաղորդուելու առանձնաշնորհումին համար: Եւ այն գիտակցութեան համար, որ հաւատացեալը ունի՝ թէ լուսաւորուած է երկնային լոյսով:

Նոյն ատեն, անոնք կը ներկայացնեն Աստուծոյ ուղղուած պաղատանք մը, որպէսզի հաղորդուողները արժանի դարձնէ մեծ խորհուրդին, հակառակ իրենց անարժանութեան, և իրենց մեղքերէն մաքրագործելով զիրենք, Ս. Հոգիին շնորհները պարգետէ իրենց:

Երկրորդ և երրորդ աղօթքները քահանային առանձնայատուկ են, և Քրիստոսի կ'ուղղուին, մինչդեռ առաջինը Հայր Աստուծոյ ուղղուած է, և ամբողջ ժողովուրդին անունով կը մատուցուի:

Մինչ Փառաբանութեան երգը կ'երգուի և աղօթքները կ'արտասանուին, հաւատացեալը պէտք է Ս. Հոգիին պարգետները խնդրէ, որպէսզի անոնք արժանի դարձնեն զինք Ս. Հաղորդութեան, ըլլայ նոյն օրուան համար, ըլլայ պարագային, յարմար առիթով մը հաղորդուելու համար: Այս պարգետներն են՝ հրճուանք և երախտագիտութիւն, ուղղափառ Քրիստոնեայ մը ըլլալուն համար, ինչպէս նաև հոգեւոր թշնամիին դէմ դնելու գօրութիւն եւայլն:

Փառաբանութեան երգը, Պատարագի հնագոյն երգերէն մէկն է: Ս. Կիւրեղ Երուսաղիմացի (+348) կը յիշէ զայն: Կը համադրէ 34-րդ եւ 150--րդ Սաղմոսները: Ս. Ներսէս Կլայնցի, որ Շնորհալի անունով ծանօթ է, Անրկայ ձեւին վերածած է զայն Հայկական Պատարագին մէջ, համաձայն 1340 թուականը կրող ձեռագրի մը:

Ս. Հաղորդութենէ անմիջապէս առաջ արտասանուած աղօթքները, նախքան Ս. Հաղորդութիւն կոչուած - բոլորն ալ ԺԳ. դարէն ետք միայն գործածուիլ սկսան հայկական Պատարագին մէջ: Ասոնցմէ երկրորդ եւ երրորդ աղօթքները՝ նոյնիսկ ԺԵ. դարու ձեռագիրներու մեծ մասին մէջ կարելի չէ գտնել: Հայանական է՝ որ միայն մէկ քանի եկեղեցիներու մէջ գործածուած ըլլայ ԺԵ-ԺԷ. դար, երբ տպագիր հատորներու մէջ առնուեցան եւ անոնց գործածութիւնը ընդհանրացաւ:

Ս. Հաղորդութենէ առաջ կարդացուող Ա. աղօթքին մէջ, միակ եզակի դերանունը՝ ԻՄ, պէտք է կարդալ-ՄԵՐ-յոգնակի:

## 34. ԾԱՇԱԿՈՒՄՆ

Քրիստոսի խորհրդանշական Մարմինը և Արինը ճաշակելով յայտնի է, թէ Քրիստոնէին մարմնական և հոգեւոր կեանքը ի մի կը ձուլուի և այդ երկութին միութիւնը այս խորհուրդով կը նուիրագործուի: Ա. Օգոստինոս հետեւեալը կ'ըսէ. - «Եթէ լաւ կերպով ընդունած ես, դուն ինքդ կ'ըլլաս այն՝ ինչ որ ընդունած ես»: Այսինքն թէ ճաշակելով՝ Քրիստոնեան իրապէս և գործնապէս Քրիստոսի Մարմնին մէջ կը պարփակուի և անոր մաս կը կազմէ:

Ս. Ներսէս Լամբրոնացի հետեւեալ խորհրդածութիւնը կ'ընէ.- «Տէրը միշտ կը բաժնուի, բայց երբեք չի սպառիր, որովհետեւ Ս. Հաղորդութեան մէջ՝ Տիրոջ սէրը և հոգեկան զօրութիւնն է, որ կը ճաշակենք: Եւ այս՝ անսպառ է»:

Ճաշակելով՝ Քրիստոնեան միշտ իրեն հետ պիտի ունենայ զՔրիստոս, մինչեւ աշխարհի վերջը: Հետեւաբար, եթէ հայատացեալները պատրաստուած են զղումով, խոստովանութեամբ և ապաշխարութեամբ, (ինչպէս միշտ պէտք է ջանան պատրաստ ըլլալ), կարելի եղածին չափ յաճախ հաղորդուելու են: Իրենց հոգին որքան աւելի սնունդ ստանայ, այնքան աւելի առողջ պիտի ըլլայ: Որովհետեւ, որքան ալ ենթակայ ըլլան մեղանչելու՝ մեղաւոր աշխարհի մը մէջ ապրելնուն բերմամբ, Հաղորդութիւնը՝ չարին հակառակ կենալու զօրութիւնը կու տայ իրենց, և ժողութիւն կ'ապահովէ իրենց թերացումներուն համար, - արդիւնք՝ մարդկային անբաւականութեան և մարմնական տկարութեան

Ճաշակումի աղօթքը առնուած է «Ս. Թովմաս Առաքեալի Ս. Հաղորդութեան Խորհուրդը» կոչուած գործէն, որ կը պատկանի Ե. դարուն:

Ամէնէն հին ժամանակներէն սկսեալ, Ս. Հաղորդութիւնը յոտնկայս կ'առնուէր, ինչպէս կը պատմէ Հիպողոյիտ (+236թ.), որ կ'ըսէ նաեւ, թէ կղերը պէտք է աշխարհականներէն առաջ ստանայ զայն:

Փաւատոս Բիւզանդ, Դ. դարու վերջերը ապրած հայ պատմաբանը, հետեւեալ մանրամասնութիւնը կը յիշէ, թէ պատարագիչ քահանան Ս. Հաղորդութիւնը խորանէն առնելով ամպիոնէն վար կ'իջնէր եւ կը շրջէր ժողովուրդին մէջ Ս. Հաղորդութիւնը մատակարարելու համար: Ցեսոյ, Ընծաներուն մնացորդը Խորան կը վերադարձնէր:

Ուշադրութեան արժանի կէտ մը ևս այն է, թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ Ս. Հաղորդութիւնը ընդհանրապէս գլխաւոր Խորանին վրայ չի պահուիր, այլ առաջադրութեան Սեղանին վրայ, եւ կամ յարակից մատուի մը մէջ: Այս սովորութիւնը կը պատշաճէր այն շատ հին ըմբռնումներուն՝ որոնց համաձայն, Ս. Խորանը միայն եւ միայն, նոյնինքն Ս. Պատարագի կենսական արարողութեան վերապահուած էր:

## 35. ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ճաշակումէն ետք, Ս. Պատարագի Խորհուրդին ամէնէն կարեւոր մասերը կը լրանան: Պոհաբանութիւնը վերաբաղ մըն է այն բոլոր բարիքներուն, որ հայատացեալները ստացած են Ս. Հաղորդութեան շնորհիւ. նաեւ շնոր-

հակալութեան արտայատութիւն մը՝ այդ ամէնուն համար: Կը պարունակէ աղօթքներ՝ Աստուծոյ ուղղուած, որպէս խնդրանք այդ բարիքներուն մշտնջենաւորումին:

Գոհաբանութեան ընթացքին, հաւատացեալները պէտք է իրենց մտքերը կերպնացնեն իրենց մէջ տեղի ունեցած իրողութեան վրայ և պէտք է որոշեն իրենց կեանքը արտաքին աշխարհի մէջ դարձնել ներշնչեալ և լուսաւորեալ՝ Ս. Հաղորդութեան միջոցաւ իրենց ստացած շնորհով:

Սիրիոյ եւ Եգիպտոսի մէջ Ս. Հաղորդութեան յաջորդող Գոհաբանութիւնը՝ Դ. դարուն մէջ միայն սկսաւ երգուիլ Ս. Պատարագի մէջ: Նախնական շրջաններու Ս. Պատարագը՝ ինքն իսկ Գոհաբանութիւն մը ըլլալով, Ս. Հաղորդութեան եւոք գոհաբանական աղօթք չէր պարունակեր:

«Եցար ի բարութեանց քոց» երգը՝ ինչպէս հայկական Ս. Պատարագին մէջ, նոյնպէս ալ սլավական Պատարագին մէջ, ցարդ կը գործածուի, եւ բիզանդական ծագում ունի:

Գոհաբանութեան աղօթքները հայկական Պատարագին աւելցուած են ԺԳ. դարու ընթացքին: Ասոնցմէ առաջինը դաիրներուն կողմէ կ'երգուէր նախապէս:

Այս երեք աղօթքներն ալ կրնան ըստ հաճոյս երգուիլ կամ զանց առնուիլ:

Թէոփիլոս Աղեքսանդրացի (+412 թ.) կը գրէ.— «Ս. Պատարագի համար մատուցուած Ընծաները, «Խորհուրդ» ներուն համար պէտք եղած մասը զատելէ ետք, կղերականները թող իրենք իրենց մէջ բաժնեն: Եւ ո՛չ մէկ ապաշխարող իրաւունք ունի ուտելու կամ խմելու անոնցմէ. միա՛յն հոգեւորականները եւ անոնց հետ նաեւ հաւատացեալ եղբայրները պիտի մասնակցին անոնց: Հետեւաբար, Մասի բաշխումը՝ ըստ ամենայն հաւանականութեան, այս սովորութեան վերահաստատումն է. ըստ որում, «Մատուցումն Ընծայից» կատարուելէ ետք, ինչ որ կը մնար ընծաներէն՝ ժողովուրդին մէջ կը բաժնուէր:

Մաս հայերէնի մէջ կը նշանակէ բաժին եւ կը համապատասխանէ Յոյն Եկեղեցին Աntidoron կամ Eulogia-ին. թթամորագերծ հաց է, առանց նուիրագործուած ըլլալու: Եկեղեցի կը բերուի որոշ քանակութեամբ, եւ Պատարագէն եւոք կը բաժնուի անոնց, որոնք Ս. Հաղորդութիւն չեն ստացած: Կը տարուի նաեւ տուն եւ ընտանիքի այն անդամներուն՝ որոնք չեն կրցած եկեղեցի գալ: Մաս տուող անձը կ'ըսէ.— «Սա եղիցի քեզ մաս և բաժին Սրբոյ Պատարագի»: Իսկ ընդունող անձը կ'ըսէ.— «Օրինեալ է Աստուած»:

## Դ. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱԿՈՒՄՆ

### 36. ԱՂՕԹՔ Ի ՄԷՋ ԵԿԵՂԵՑԻՈՅ

«Աղօթք ի մէջ եկեղեցւոյ»ն փակման աղօթք մըն է, Ս. Պատարագի օրինութիւնները տարածելու համար, ըսենք՝ ամբողջ Քրիստոսի Եկեղեցին և աշխարհի վրայ:

Այս ընթացքին, հաւատացեալները պէտք է յիշեն ամբողջ աշխարհի վրայ գտնուող իրենց քրիստոնեայ եղբայրները, իրենց սեփական երկիրը, աշխարհական իշխանութիւնները և ընդհանուր մարդկութիւնը:

«Կատարումն օրինաց» աղօթքը Ս. Բարսեղի Պատարագէն առնուած է: Հայկական Պատարագին մէջ երեւան կու գայ ԺԲ. դարուն:

### 37. ՎԵՐՋԻՆ ԱԽԵՏԱՐԱՆԸ

Վերջին Ախետարանը Ս. Պատարագի Խորհուրդին աստուածաբանական հիմունքը կը ներկայացնէ, ըստ նոր Կտակարանի վարդապետութեան: «Եւ Բանն մարմին եղեւ» բացատրութիւնը՝ բանալին է այս դաւանութեան: Բանին ընդունելութիւնը կը զուգադիալ Ս. Պատարագի միջոցով զՔրիստոս

**մեր անձերուն վէջ ընդունելու:**

Վերջին Աւետարանին ունկնդրած ատեն՝ հաւատացեալը պէտք է ըմբռնէ, թէ Հաղորդութեան միջոցով այդ Բանը իր մէջ կը բնակի:

Վերջին Աւետարանը՝ իրեն հետեւող քարոզով եւ աղօթքով հայկական Պատարագին մէջ ներմուծուած է տասնեւեօթներորդ դարուն վերջերը միայն:

Նոյն դարուն սկիզբը սովոր էին կարդալ Յովհ. 21, 15-19 հատուածը: Աւելի ետք, այս հատուածին տեղ որդեգրուեցաւ ներկայիս գործածուած Յովհ. 1, 1-14 հատուածը, հետեւելով, լատինական ծէսի օրինակին:

### **38. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱԿՈՒՄՆ**

Պատարագին այս վերջին մասը հաւատացեալները արձակելու պատշաճ ձեւ մըն է:

Եկեղեցիկն մեկնելու ատեն, անոնք պէտք է ջանան միասին տանիլ Աստուծոյ օրհնութիւնները՝ իբր զօրավիգ աշխարհի մէջ ապրած իրենց առօրեայ կեանքին: